

ՍԻՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿԱՆ ԽՐՈԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻՈ. ԾՐՈՎՈՒԹՅՈՒՆ

ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆՔ. Հայաստանայց Եկեղեցւոյ Բնիք. Բ. Ե. —
2. Լամբերի Համաժողովը. Տ. Վ. Ն. — 3. ԿՐՕՆԱԿԱՆ. Բարեպաշտորիւնը. Ղ. Ե. Դ. — 4. ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ. Արհամարհանիլը. Նուար. — Ապահինողին աղօրիլ. Albert Samain. Թրգմ. Թ. Ե. Գ. —
5. ՊԱՏՄԱԿԱՆ. Քրիստոյ Ս. Մենդելան Եկեղեցին և Հայոց Վանիլ Բերդինիմի մէջ. Մ. Ե. Ա. — 6. Պատմորին Եղիպահայութիւն. Գր. Մանուչ Ֆարիսի. — 7. ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ. Աւետարանի հնագոյն օրինակ մը շատին կրկնազիրի մը համաձայն. Յ. Քիւրեան. — 8. Տոյք. Ա. Պարոնիկեան և Խրիստան Ճեմարան. Սիոն Վ. Ի. Մանուկեան. — 9. ՄԱՏԵՆԱԿԻՕՍԱԿԱՆ. Խօջա Պետրոս, հայ ազգի վաճառական դիաստագէտը Կալկարայում 1756-1763. Արտաշէս Թ. Աղամիկրդեան. — 10. Հայ Եկեղեցի. Գրեգ. Բ. Ե. Շաւարչ Վարդապէտ. — 11. Յետակում Ազգային-Եկեղեցական Ժողովին. — 12. Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ:



ՍԻՐՆ ՆՈՒԻՐՈՂՆԵՐ 1930-Ի ՀԱՄԱՐ

Ֆարսաքեան Կարապետ՝ Ռւստրէն, Էմիլը՝ Տէյրմէննեսոն Գարեգին՝ Ֆիլիպէէն, «Դրազեան Եղբարց՝ Մարտէլլ»:

սիրաց Եղբայրութեան»՝ Ֆիլիպէ:

Հ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ

ԿԵԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԸ

1.— Նուպարաւաէնի կառուցման նամածայնուրինը վերջնականապէս սուրագուրած ըլլալով Հայաստանի Կառավարութեան և Միուրեան Կեդր. Վաշ. Ժողովի կողմէ, ակադեմիկոս Թամաննեանի նախազանուրեամբ կազմուած Յանձնախումբը ձեռնարկած է շինուրեան նախագաւառաւական աշխատութեանց: Առ այդ Միուրինը Կառավարութեան յանձնուած է առաջին մասնավճար 50,000 տոլար: Մօսես կը դրկուի եւկրող մասնավճար 75,000 տոլար:

Խնձէս յարժի է, Կառավարութիւնը Նուպարաւաէնի յանձնուցած է 1500 հեկտար նողամաս, Հազդանի ցաջապային մէջ, եւեւանի նարաւային և նոր Գաւիրի արեւելեան կողմը: Աւանը պիտի օճուի նաղադակութեան և ցայտաշխուրեան միջոցներով և առանաւակ տիզար աւանի մը արդիական բոլոր առաւելութիւններով:

Կառավարութիւնը Նուպարաւաէնի տուներ ու հողեր պիտի վերապահէ արտասանման հետքնետ փոխադրութիւնը բայց ազդական միջոցներուն, ունց ընտրութիւնը պիտի կատարուի Միուրեան առաջարկութեան վրայ, Կառավարութեան կազմուած յանձնախումբեան միջոցաւ, և Կառավարութեան ու Միուրեան կողմէ նամախուարաց պատրաստուած ծրագրի մը համաձայն:

Կառավարութիւնը ամէն կերպով պիտի սատար Նուպարաւաէնի ապագայ բնակչներուն տնտեսական բարգաւանումին, մասնաւոր ու նորագործական մեթենաներու նայրայրումավ, վաւերու հաստատումավ և ամառնային մարզագեցներու յանձնումավ, և երեք տարի անոնք զերծ կացուցանելով եւկրագործական կամ կալուտածին ամէն տասկ տուրերէ և հարկերէ:

Բնակութաններու արժեկին փոխարէն, Նուպարաւաէն աւանի մէջ տեղաւորուած զաղբականներուն կողմէ վերապահուելիք բայց զումարներ ամբողջովին պիտի յանձնուին ոյն աւանին բարգաւանումին, վերօգեան ձեւու միջուկուելիք և փոխադրութիւն նոր զաղբականներու տեղաւորումին և հողերու բարելաւումին ու անոնց օգտագործումին:

Նուպարաւաէնի զիամաւր նուպարաւակին վրայ յիշաւակարան մը պիտի կանգնուի, ուր պիտի արձանաշրջուն անուններ ամէն որ, իենց նուիրեաւուրեանց կամ աշխատուրեանց կարեւուրեան բերմամբ, աւանին ստեղծման իրավա օժանդական պիտի ըլլան: Բայց աստի, Նուպարաւաէնի զիւղամասերը, բաղերը, փողօցները կամ հաստատուրիւմներ պիտի կրնան յաշորշուի այն խաղաները կամ վայերու անուններովը ունց նոյ բնիկեցները նոյն նպատակին հումար կարեւու օժանդակութիւն մը բնձեռած պիտի ըլլան:

Հայրենակիցներու կողմէ այդ նպատակաւ Նուպարաւաէնի յանձնուած զումարները Միուրեան կողմէ պիտի կրկնապատճուին:

2.— Միուրեան նորընից Բաւերա Անգամ Տ. Պատրիկ Կիւլպէնկեանի մահուան առքիւ, Կեդր. Ժողովը իւ վերջներ նիսին մէջ սուզի և յարգանի արտայայտութիւններ քառ և որուց ցաւակցութիւն յայնել սպակի պարագաներուն:

Այս առքիւ փոխան ծաղկեապակի յօրու որբերու Միուրեան քառ են նուիրատուրիւմներ, զիամաւրաց Վասե: Պղոս Նուպար փառա Տ. 5000, Տէկին Մարի Կիւլպէնկեան, Տեարք Տ. Քէլէկեան և Պ. էսմէւան 2000 ական, Տ. Ա. Ղարիբեան 1000:

3.— Միուրեան 25-ը տարեարձին առքիւ կազմակերպութիւն Յօրեւեանական ձեռնարկներու զիամաւրաց պիտի ըլլայ հրատակութիւնը պատկերացար նոխատիա նոկեմատեանին մը, որուն համար կազմուած է Յանձնախումբ: մը, Կեդր. Ժողովէն: Տեարք Աղարօն Պէյի, Կատարուկանի և Մալէկեանի, իսկ Բորականի Յանձնանողութիւն: Տեարք Բաւերանի և Պալամենանի մասնակցուրեամբ: Անկեմատեանը պիտի պարունակէ Միուրեան 25 տարուան գործունեութիւնը, բազմարի պատկերներով, կենսագրականներով, վիճակացոյցներով, եւն եարին ընօրնակալուրեամբ սատաց ենք Անկեմատեանի հրատակութեան ծախտերուն համար 200 անզ: ոսկի Վասե:

4.— Որուուած ըլլալով մասնաւոր Վիայականներով զմանատէ առնապէ 20 տարի Միուրեան անդամակցուները, ունցմէ 1906—1910 բարականին արձանագրուածներ պիտի նկատուին նիմադիր անդամներ, ունց բնինանուց ցուցակը պատրաստելու հրանանց տուած է բայց Մասնանիւթեաւն:

Բարիզ, 20 Ցունիս 1930

Դ Ի Ւ Ա Ն
ՀՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՅՈՒՆՈՒԹԵԱԿՆ

Արքայի թուղթ

ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Դ. ՏԱՐԻ - ՆԱՐ ՇՐՋԱՆ

1930-ՀԱԿԱՑՄԲԵՐԵՐ

Թիվ 10

ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԲԵՄԸ

Ի՞նչ պէտք է քարողել մեր եկեղեցւոյ ԲԵՄԸ :

Այս հարցումը կու դայ մեր միտքը հանդէալ երկու երեւոյթներու, որոնց առաջինը այն է որ մեր եկեղեցւոյ բեմը քիչ անգամ կը ծառայէ իր բուն նպատակին . այսինքն՝ կամ լուռ է բեմը և կամ տարին քանի մը անգամ միայն քարող մը կը լսուի անկից . երկրորդ երեւոյթը այն է որ մեր եկեղեցւոյ ԲԵՄԸ ամէն նիւթի վրայ կը խօսուի քարող անունին ներքեւ :

Եկեղեցւոյ ԲԵՄԻՆ նիւթն է Աւետարանը, բառին իրական և ընդարձակ իմաստովը, և պէտք է որ կենդանի Խօսքին ազրիւրը ըլլայ այն, ուռճացնելու համար քրիստոնէական կեանքը եկեղեցին կազմող ժողովուրդին վրայ : Եւ քրիստոնէական կեանքը ըսելով կը հասկնանք ոչ թէ երեակայական ըմբռնում մը, այլ նոյնինքն մեր ապրած իրական կեանքը, իր կրօնական և գեղեցկագիտական արժէքներով : Վասն զի Աւետարանին կամ Քրիստոնէալթեան նպատակն է մարդկային կեանքը աղնուացնել այնպիսի սկզբունքներով և այնպիսի ուղղութեամբ որ մարդուն բնախօսական և հոգեկան կարողութիւնները ներդաշնակ զարգացում մը ունենան . ուրիշ խօսքով՝ մարդիկ վայելեն իրենց այդ կրկնակի կարողութիւններուն զարգացման արդիւնքները : Մարդոց ապրած սովորական կեանքը տկար է և տխուր շատ մը պատճառներով : Տղիտութիւնը, մոլութիւնը, մոլորութիւնները, ևայլն, ոչ միայն կ'արդիւնքնատինն բնականոն զարգացումը իր բնախօսական և հոգեկան ներդաշնակութեան մէջ, այլ և կը խանգարեն նոյնինքն լնկերային կեանքին ներդաշնակութիւնը : Այս է պատճառը որ թիտու-Քրիստոս ըստաւ . Ես եկայ որ կեանք ունենաք և ունենաք ձեր հասկցածէն ու ապրածէն աւելի կեանք մը :

Արդ՝ քրիստոնէական եկեղեցւոյ բեմին նիւթն ու նպատակը պէտք է ըլլայ այս առաւել կեանքին մշակութիւնը, զարգացումը և ուռճացումը : Մարդկային ընկերութեան խաղաղութիւնն ու ներդաշնակութիւնը կախուած է այս առաւել կեանքին իրագործումէն : Ազօթքը, պաշտամունքը, իրենց պարզ և շատ հանդիսաւոր ձևերով միանգամայն, մեծագոյն ազդակներն են որ քրիստոնեայ մարդուն կեանքը աղնուանայ և փարոսի մը պէս լուսաւորէ տգիտութեան և մեղքին խարակները մոլար կեանքի ծովուն վրայ . բայց կենդանի

խոսքը, որ արտայպյատութիւնն է համոզումի և հաւատքի, կորովի և քաջալերիչ առաջնորդն է հաւատացեալներու, պէտք չէ որ զատուի պաշտամունքէն՝ զանէ ամէն կիրակի և ամէն հանդիսաւոր առիթով :

Աւետարանը Յիսուս-Քրիստոսէն սկսելով մինչև հիմայ կը քարոզուի, ըսել է կղոր թիւով երկու հազար տարիներէ ի վեր. բայց չէ սպառած ատոր նիւթը և պիտի չսպառի. վասն զի՞ ո՛չ միայն մարդկութեան մեծադոյն մասը գեռզուրկ է Աւետարանի լոյսէն, այլ նաև նոյն իսկ մարդկութեան աւետարանաւալ և լուսաւորեալ մասը պէտք ունի Աւետարանին ճշմարիտ և ստոյդ հասկրցողութեան. Աւետարանի քարոզութիւնը գերազանցօրէն ընափառ և գործնական միջոցն է մշակելու այս ճշմարիտ հասկցողութիւնը և ընել զայն կեանքի սկզբունք և տղղութիւն :

Դիւրին է հետեցնել այս բացատրութիւններէն որ քրիստոնէական Եկեղեցոյ բեմին պարտքն ու պաշտօնն է շարունակ և կանոնաւոր կերպով ուսուցանել Աւետարանը և քարոզել քրիստոնէութիւնը :

Ներելի չէ Բեմը լուռ պահել: Եկեղեցոյ նպատակին և Քրիստոնէութեան ոգույն հակառակ է Աւետարանէն զատ ուրիշ նիւթերու վրայ խօսիլ Եկեղեցոյ բեմէն :

Երբ պատմականօրէն նկատի առնենք Եկեղեցիներու բեմական կեանքը, կը տեսմանք որ քարոզիչներ առհատարակ երկու ուղղութեամբ կը խօսին և կը գրեն, այսինքն Աւետարանը կը ջատագովուի ընդդէմ հեթանոսութեան և ընդդէմ ներքին հերետիկոսութեանց և հերձուածներու. այս վերջին ուղղութիւնը ասաւուածարանական է, և, գժբախտարար կամ բարեբախտարար, անհասկնալի և շատ անդամ ալ անօգուտ՝ հաւատացեալներու բազմութեան համար. Յարանուանութիւններու մէջ խորին ու խրամը աւելի ևս ընդլայնելու ծառայած է ջատագովութեան այս վերջին ձեր և հետեարար հեռացած է բուն Աւետարանը քարոզելու սկզբունքէն :

Մեր Եկեղեցին թէկ չէ կրցած զերծ միենոյն տկարութիւններէ, բայց պէտք է դիտել նաև թէ շատ լայն և ներող ողի մը ցոյց տուած է իր ջատագովութեան մէջ: Խոկ իր քարոզիչներուն պակասութիւնն ու նուազութիւնը, և ընդհանրապէս նաև անոնց անպատճառատութիւնը իբրև աւետարանիշ և քարոզիչ՝ պատճառ եղած է որ Հայաստանեայց Եկեղեցոյ Բեմը կամ քիչ անդամ խօսի և կամ եթէ խօսի՝ Աւետարանէն գուրս նիւթերու վրայ խօսի. այսպէս՝ վարչական, ազգային, նոյն իսկ անձնական և այլն նիւթերու վրայ (*) :

Քանի մը տարի յառաջ նոյն իսկ Ամերիկայի քրիստոնէական մամուլի մէջ խնդիր եղաւ ասիկա թէ ի՞նչ պէտք է քարոզել Եկեղեցոյ բեմերէն: Ամերիկան Եկեղեցիներ բեմի Եկեղեցիներ են ընդհանրապէս, և աշխարհաւեր մեծ պատերազմի առթիւ. և պատերազմէն ետքը՝ նշանաւոր քարոզիչներ և խօսողներ Եկեղեցոյ բեմերէն խօսեցան քաղաքական, զինուորական, անտեսագիտական, գիտական և եւանդագիտական, գիտանդագիտական, և այլն նիւթերու և խնդիրներու վրայ. և ես

(*) Զենք ակնարկեր Եկեղեցոյ կեանքին վերաբերեալ ձանուցութիւններու, որոնք կրնան քարոզէն բուրբուին անկախ կերպով կատարուիլ քարոզիչներու կողմէն:

նոյն իսկ անձամբ լսեցի Պոստոնի ամերիկեան Եկեղեցիներէն մէկուն մէջ ամսնորի քարոզին տեղ չառագովութիւն մը ի նպաստ Գերմանիոյ, երբ բոլոր աշխարհ առելու թեամբ լարուած էր Գերմանիոյ գէմ. և ես այնքան գէշ աղջուեցայ այդ Քարոզէն(?) որ սրտնեղած ստրի ելայ և հեռացայ Եկեղեցիէն, ուր դացեր էի նոր տարուան պատգամը լոել համբաւ հանած ըեմէ մը, նոյն իսկ ունինգիր ամերիկացիներէն ումանք սրտնեղած գուրս ելան Եկեղեցիէն:

Այս գէպքը կը յիշատակեմ պարզապէս անոր համար որ վատնզաւոր է Եկեղեցւոյ բեմը շեղեցնել իր նպատակէն և մշակել հօն տարբեր նիւթեր, որոնց համար ուրիշ աւել ո՛չ ժամանակ կը պակսի, ո՛չ ալ միջոց և եւ գտնուեցաւ համարձակ գրող մը որ ամերիկեան Եկեղեցիներու բեմերուն վրայ իդործ դրուած այս շեղու մները պախարակեց խստիւ և յանձնարարեց վերագառնալ Աւետարանի պարզ քարոզութեան:

Մենք ալ այնպէս զիտենք և կը հաւտանք որ Հայց. Եկեղեցւոյ Բեմերը պէտք է զերծ և հեռի ըլլան այնպիսի նիւթերէ և խնդիրներէ, որոնք հեռաւոր կամ մօտաւոր ուեէ կազ չունին Աւետարանին հետ:


Աւետարան չէ սպառած հաղարաւոր տարիներու քարոզութեամբ, ո՛չ ալ պիտի սպառի, ընդհակառակն ամէն օր նոր բան մը կայ ըսկիք Աւետարանի սկզբունքներու մասին և քրիստոնէութեան նկատմամբ:

Այսօր մանաւանդ երբ կրօնական և նոյն իսկ աղջային անտարբերութիւն մը կը ծաւալի մեր ժողովարդին մէջ, իրեւ հետեւանք համաշխարհային կեանքի քաղաքական և անտեսական սասանումներուն, հարկ անհրաժեշտ է որ լոռ բեմերը խօսին, իսկ խօսուն բեմերը Աւետարան միայն քարոզեն, լոյսի Աւետարանը, ճշմարիտ կրօնքի Աւետարանը, որ կ'աղնուացնէ մարդկային կեանքը, իր անձնական և ընկերային պայմաններուն մէջ, որ կ'երջանկացնէ մարդիկը իրենց անտեսադիտական և քաղաքական ըմբռնումներուն և զործառնութեանց մէջ և կ'ապահովէ կազմութիւնն ու պահպանութիւնը բարերաստիկ ընտանիքներու, այն Աւետարանը որ կու տայ մեղի մեր ֆիզիքական և հոգեկան կարողութիւններուն ներդաշնակ զարդացումը՝ վանելով ագիտութեան, մոլութեան և մոլորութեան վանդները, ոիրոյ Աւետարանը, որուն այսօր քան երբեք պէտք ունի հայ ժողովարդը. նուիրումի և զոհողութեան Աւետարանը, որ մեղի և աշխարհի կու տայ անվրդով խաղաղութիւնը, Պէտք է այս բոլորը արտայայտող Աւետարանը քարոզել Հայաստանեայց Եկեղեցւոյ բեմէն և քարոզել կանոնաւոր կերպով:

Բ. Ե.



ՀԱՄԲԵՑԻ ՀԱՍՏԱՏՈՂԱԳԸ



Կղզիացումը վնասակար կացութիւն մըն է Եկեղեցիի մը համար, և նշան է յետադիմականութեան, վասնզի կ'արգիլէ զայն իր ժամանակին հետ համընթաց քալելէ և փոխ-յարաբերութեանց շնորհիւ իր կենասունակութիւնը նորոգելէ:

Աւետարանի բացարձակ պահանջն է թէ բոլոր անոնք որ Քրիստոսի ճառ նապարհին մէջ կը քալեն՝ պէտք է մէկ ըլլան իրենց ողիով և ուղղութեամբ և նոյն Հոգին առաջնորդուին:

Եկեղեցիի մը ազդային, ընկերային կամ ցեղային ինքնութրոյն նկարագիրը, անոր վարչական առանձին կազմակերպութիւնը և անկախ հանգամանքը պէտք չէ բնաւ արգելք հանդիսանան անոր իր քոյլ Եկեղեցիներուն հետ բարւոք յարաբերութեանց մշակումին, և անոնց կեանքով մօտէն հետաքրքրուելուն:

Անգլիկան Եկեղեցին կրնանք ըսել թէ ընդհանուր Քրիստոնէական Եկեղեցի մէկ մեծ և կարևոր անդամն է: Թէ ինչի՞ կը պարտի իր մեծութիւնն ու կարեռութիւնը՝ երկրորդական կը մնայ այն իրողութեան քով՝ ըստ որում ան ամբողջ աշխարհի մէջ իր հաստատած առաքելութիւներով, և իր տան մէջ՝ ուժեղ ազդի մը բարոյական և ընկերային կեանքին մէջ խաղացած դերով յարգանքի և մեծ գնահատութեան արժանի է:

Որքան որ ան բողոքական Եկեղեցիի մը զարդացումն ունեցած ըլլայ, որքան ալ անոր ներքին կազմակերպութիւնը, դէթ մեր տեսակէտով, անկերպարան վիճակ մ'ունեցած ըլլայ՝ դարձեալ ամենամեծ համակրութեամբ և ջերմագին զդացումներով կը վերաբերուինք այն հետաքրքրութեան հանդէպ՝ զոր ցոյց կուտայ արևմտեան Եկեղեցիներէն մասնաւորապէս Անգլիկան Եկեղեցին արևելեան Եկեղեցիներու նկատմամբ: Ոչ միայն այդշափ, այլ նոյնիսկ մենք մեզէն պէտք ունինք մօտէն հետեւելու անոր կեանքին, օգտուելու համար անոր փորձառութիւններէն, ըլլան ասոնք շահուած սխալ կամ ըլլան շահուած շիտակ քայլերու հետեւանքով, միշտ առանց մտքէ հանելու միջավայրերու և բարքերու տարբերութիւնը Արևելքի և Արևմտաքի միջև: Այս նկատումներով է որ մեր ընթերցողներուն ուշագրութեան կը յանձնենք Անգլիկան Եկեղեցիի կեանքին մէջ յոյժ նշանակելի և մեծակշիռ կարեռութիւն ստացած Լամբեթի Համաժողովին այս տարուան գործն ու առած քայլերը:

Լամբեթի համաժողովը առաջին անգամ տեղի ունեցած է ասկէ 63 տարիներ առաջ, 1867-ին: Անոր սկզբնական շարժառիթը բնաւ չէ ունեցած նոր ժամանակներու համաժողովներուն շարժառիթներուն ծանրութիւնն ու մեծութիւնը: Այն ատեն Քառնատայի Անգլիկաններուն միջև արգիակոնութեան շուրջ վէճ մը ծագած էր և ուղղուած էր զայն խաղաղեցնել: Այս առաջին համաժողովին 137 թեմերէ 76 և պիսկոպոսներ միայն ներկայ գտնուած էին: ասոնցմէ 19-ը գաղութներէ եկած էին և 24-ը Միացեալ նահանգներէ: Այսպէս սկզբնաւորութիւն մ'ունենալէ ետք՝ ժողովին օգտակարութիւնը մեծապէս գնահատուելով՝ ամէն տասը տարին անդամ մը կանոնաւորապէս գումարուեցած անիկա:

Առաջինէն ետք՝ 1888-ի Համաժողովն է որ ամէնէն աւելի կարեռութիւն ստացած է անոր մէջ յուղուած խնդիրներուն հետեւանօք: Արդի ընկերային հարցերու մասին

մտածել եւ անսուց համար գարմաններ խորհիլ՝ անոր գործին կորիզը կազմած է : Օրակարգի նիւթ եղած են կիրակիի սուրբ պահումը, յարաձուն սոցիալիսմը, Ա. Գիրքի քննական մեթոդով ուսումնասիրութիւնը և Միութեան Հարցը, որ մշտնջենական խընդիր մը եղած է եկեղեցիներու միջև :

Այս 1888-ի ժողովին մէջ էր որ հաստատուեցաւ Լամբերեան Քառակիմին որուն համաձայն՝ Եկեղեցական միութեան համար էտական պայմաններ կը նկատուէին վերը երական կողմերէ ընդունելութիւնը հետեւել չորս հիմերուն, որոնց վրայ Եկեղեցին կը կանգնի .

1. Ս. Գիրքը — Հին և Նոր Կտակարանները .

2. Առաքելոց և Ներկոյ Հանգանակները .

3. Մկրտութեան և Հազորդութեան երկու խորհուրդները .

4. Պատմական Եպիսկոպոսութիւնը .

որուն վարչածեր ըստ տեղւոյն կը պատշաճեցուի Աստուծոյ կողմէ իր Եկեղեցին միութեան մէջը կոչուած ազգերու և ժողովուրդներու պէտքերուն :

Անցողակի ըսենք որ այս «քառակիմին» տակաւին մինչեւ հիմայ ալ Անդլիկան Եկեղեցականներէ միծ մասին կողմէ կը նկատուի մէկ կողմէն՝ իրը պատուար ծայրացեղ բազոքականութեան դէմ, միւս կողմէ՝ իրը լայնազոյն սահմանագիծ մը՝ որուն մէջ կրնան պարփակութիւ բոլոր ուղղափառ եւ պատմական եկեղեցիները : Այսուհանդերձ կայ եւ բաւական զօրաւոր հոսունք մը՝ որ մինչեւ Արեւմուտքի եւ Արեւելքի հերձման թուականը հասած եկեղեցին իրը հիմ կ'ընդունի Միութեան, այս կերպով նեղելով սահմանագիծը և կարեսութիւն ընծայելով Քաղկեդոնականութեան և այլ խնդրոց :

1888-ի այս Համաժողովին հաք՝ բաւական կարենոր էր նաև 1920-ինը : Ութուուն որոշումներ կայցացուց ան: Օրակարգին մէջ մէծ տեղ բռնեց զարձեալ Եկեղեցեաց Միութեան խնդիրը, ի միասին առեալ նաև Անդլիկան Եկեղեցւոյ ներքին միութիւնը :

Վաթունեակ մը տարիներու մէջ՝ Անդլիկան Եկեղեցին ընդարձակումին չափը կարիի է հասկնալ այս տարուան համաժողովը բազգատելով առաջինին հեա: Թեմերութիւը բարձրացած է 137-էն 310-ի : 137-էն 76 ներկաններուն տեղ՝ 310-էն 307 Եպիսկոպոսներ ներկայ եղած ան: Անհամաձայնութեան խնդիր մը կարգադրելու սովորական նիւթին տեղ՝ Աստուծոյ մասին հաւատակաց բանաձեռւմէն սկսեալ մինչեւ ընկերային և կազմակերպական այլեւայլ հարցեր անցած են Համաժողովի սեղանէն :

1930-ի Համաժողովին մէջ ալ 75 որոշումներ կայցացն: Կարեւորներուն հետ կային բնականաբար անկարեւորներ ալ: Այս որոշումներուն կ'ընկերանայ նաև «Ընդհանրական Գիրք», ժողովին մասնակցած 307 Եպիսկոպոսներու կողմէ, նախագահին, Կանտերպուրիի Արքեպիսկոպոսին ստորագրութեամբ, և ուղղուած Անդլիկան համայնքի բոլոր անդամներուն, ինչպէս նաև Անդլիկանէն ծնունդ առած բոլոր անկախ եկեղեցիներու — Ամերիկայի Միացեալ Նահանգաց, Գանատայի, Հարաւ-Արքիկէի, և լն. և լն.:

Ընդհանրական այս նամակը ժողովին հանգամանքներն ու նպատակը մատնանիշ կ'ընէ, Համաժողովի տուած որոշումները կը քաղէ, և յորդորներ կու առայ: Մինչ 1920-ի ժողովին հիմնական և առաջնորդող զաղափարը եղբայրակցութիւնը եղած էր, այս 1930-ի ժողովինը եղած է վիայուրիները, այսինքն՝ Եկեղեցին կը վիայէ թէ Աստուծու գերազոյն իրականութիւնն է, Արարիչը և Փրկիչը:

Տրուած 75 որոշումներէն մասնաւորապէս լուրջ ուշազրութեան արժանի կը նկատենք հետեւեալները: թէպէս նամակն ալ, որոշմագիրն ալ արժանի են նոյնութեամբ թարգմանուելու:

Առաջին ութ որոշումները Աստուծոյ մասին Քրիստոնէական Վարդապետութեան չուրջ կը դառնան: Կը չէտուին Աստուծոյ Իրականութիւնը, Արարչութիւնը և Փրկագործութիւնը: Կոչ կ'ըլլայ «ի վեր ընծայեցուցանել զմիտս ո», մասնաւորապէս այս վերջին ժամանակներուն՝ իրը այլազան մոլորական լմբունումներ մարզոց միտքերն ու հոգիները կը խոսվեն: Աստուծոյ զաղափարին տկարացման դէմ մարտնչիլ պէտք է, և Աստուծոյ մասին քրիստոնէական վարդապետութեան թարմ մէկ ներկայումը անհրաժեշտ է երերեալ միտքերը հաստատելու համար: Աստուծոյ զաղափարին տկարացումը

կը ջնջէ մեղքի զիտակցութիւնը, և այս՝ ասպարէզ կուտայ կործանիչ անձնասիրութեան, որ իրեւ կետնքի սկզբունք ինքզինքը պարտութեան կը մատնէ: Կը հաստատուի Ս. Գիրքի հեղինակութիւնը աստուածային և հոգեոր իրերու վերաբերմամբ: Կը շեշտուի թէ Ա. Գիրքը զիտական հետազօտութեանց առարկայ եղող նիւթերու շուրջ տեղեկութիւն տալու համար չէ: Բաց աստի՛ Քրիստոնէութիւնը տարածուեցաւ Յոյն և Հոսուայեցի ազգերու խոզովակով. երբ որեւելքի միւս ազգերը որդեզրեն զայն՝ անոնք ալ իրենց ազգային յատկանիներով պիտի հարստացնեն զայն, այսպէսով ազգեր իրենց իւրայատուկ գանձերը իսպաս զրոծ պիտի ըլլան Քրիստոսի և Անոր Եկեղեցին սիրոյն: Արզի զիտութիւնն ու զիւտերը կը նկատուին իրը ճշմորիտ պարզեներն Աստուծոյ, և Աստուծոյ մասին քրիստոնէական վարդապետութեան իմաստն ու բովանդակութիւնը հասկնալու համար բարձրագոյն զիտութիւն պէտք ըլլալով՝ համաշարաններու մէջ, կ'ըսուի, պէտք է մուծանել աստուածարաննութիւն:

Յաջորդող 12 որոշումները ամուսնութեան և սեօնի մասին են: Աստոնին կեանքի սրբութեան հիմնական կարեռութիւնը ուշագրութեան կը յանձննուի: Երիտասարդներ պէտք է սորմին սեռային զգացումը կցորդել Աստուծոյ գեղեցկութեան և բարութեան հետ. այն ատեն շատ մը չարիքներ պիտի չքանան: Ամուսնութիւնը կը ճանչցոփի իրը խորհրդական, այսինքն եկեղեցւոյ խորհուրդներու մին: Ապահարզանը սկզբանքով կը մերժուի. որքան ատեն որ մէկու մը պսակակիցը կենագանի է, պէտք չէ վերսախն պսակել զայն, թէեւ միշտ պէտք է ջանալ Աստուծոյ և Եկեղեցւոյ հետ հայտեցնել զայն: Մանուկները պէտք է կրթել սեռային խնդիրներու նկատմամբ՝ կանուխէն: Համաժողովը գարշանքով կը զատապարտէ արհեստական գեղեցրու վաճառումին: Սակայն ներոզամիտ կը զանուի որոշ հանգամանքներու ներքեւ յղացման արգելումին հանդէս, պարզմանաւ որ ան գրիստոնէական սկզբանքներու լոյսին ներքեւ կատարուի:» Տարօրինո՞ւ որոշում այս: Մինչեւ այսօր ամենախիստ պայքար մը կը մղուի այս որոշման գէմ, Անզմիկան Եկեղեցւոյ կարեռ մէկ հատուածին կողմէ:

Յաջորդող չորս որոշումները (21-24) կը վերաբերին ցիլային հարցին, որ բաղմազան ժողովուրդներու ամրապես Անգլիական ազգին համար յոյժ այժմէական հարց մըն է, այժմ մանաւանդ՝ երբ անգլիական բարձրայօնութեան գէմ կը ցցուին ազգային զիտակցութեամբ արթնցած արժանապատռութիւնները: Համաժողովը կը շեշտէ թէ տարտամ մարդկայնութիւն մը անբաւարար է, ազգային ամբորտաւանութիւնը պէտք է դուրս, մէկդի՛ նետուի. Եկեղեցին պէտք է վկայէ նաև Աստուծոյ կամքին՝ ըստ ուրում աշխարհի վրայ խաղաղութիւն հարկ է որ տիրէ: Պատերազմը պէտք է առաւելապէս յայտարարուի անարդարութեան, սուտի և ազահութեան դէմ: Մէկ ազգի կողմէ ուրիշ ազգի մը վրայ ամրապետութիւնը ա'յն ատեն միայն արդարանալի է՝ երբ հապատակ ազգին գերազոյն շահերուն համաձայն ըլլայ այն: Իսկ կրօնքի համար, Եկեղեցւոյն մէջ՝ խտիր չկայ յեղերու և գոյներու միջն. ամէնքը կընան մօտենալ Սեղանին:

Յաջորդող 6 որոշումները կը վերաբերին պատերազմի և խաղաղութեան խնդրին: Խաղաղութեան համար անհրաժեշտ կը նկատուի Աւետարանի սկզբանքներուն տիրապետումը: Պատերազմը խորշելի կը նկատուի: Ազգաց ժողովին ջանքերուն ուժ տու կը յանձնարարուի, և ազգերու զործակցութեան անհրաժեշտութիւնը կը ցուցուի՝ աշխարհաւեր պատերազմներու առաջքն առնելու համար:

Հետազայ 16 որոշումները կը վերաբերին եկեղեցիներու միութեան խնդրոյն: Այս հարցը մասնաւորապէս կը շահազգուէ մէր ալ Եկեղեցին, վասնզի մինք ալ կենսական այս հարցին մշակման մէր շափով մասնակից եղած ենք տարիներէ ի վեր:

ՅՅՐԴ որոշման մէջ չնորհակալութեան ջերմագին խօսքեր կ'ուղղուին Որթողոքս եկեղեցիներու կողմէ Համաժողովին ներկայացած պատուիրակութեան, և ասոր կողմէ երկու եկեղեցիներու յարաբերութեանց մէջ եղած զարգացման գնահատուելուն համար: Կ'առաջարկուի երկու եկեղեցիներու (Անգլիական և Որթողոքս) կողմէ Վարդա-

պետական Յանձնաժողով մը կողմնէ, որպէսզի միացեալ տեղեկագիր մը պատրաստեն երկու Եկեղեցիներու համաձայնութեան և տարակարձութեան կէտերը պարզող։ Երեք յօդուածներէ բազկացեալ որոշում մըն ալ կայ Սրբելեան օրաժամնեալ» Եկեղեցիներու մասին, որ չնորհակալութիւն կը յայնուի Դուբեան Ս. Եպիսկոպոսին, խորհրդակցած ըլլուլուն համար Համաժողովի մասնաժողովներէն մէկաւն հետ՝ Հայ և Անդրլիկան Եկեղեցիներու յարաբերութեանց վերաբերմամբ, և կը վստահեցնէ զայն (Դուբեան Սրբազնը) իր աղջին կրած տառապանքներուն հանդէպ Համաժողովին զգացած խորին կարեկցութեան մասին։ Համաժողովը խորապէս կը կարեկցի Հայոց Եկեղեցին հետ՝ նաև Աստրի Եկեղեցիներու պատերազմէն ի վեր կրած տառապանքներուն, կը մազթէ անոնց արիութիւն, ինչպէս նաև անոնց իրաւունքներուն լիակատար ապահովում իր կրօնական համ ցեղացին փոքրամասնութիւններ այն երկիրներու մէջ՝ ուր կ'ապրին անոնք։ Համաժողովը կ'ողջունէ Անգլիկան Եկեղեցւոյ և արևելեան քրածահաւալ» Եկեղեցիներու հետգհետէ աւելի սերտացող յարաբերութիւնները, ինչ որ հաղորդուած է իր մասնաժողովի Տեղեկագրին մէջ, և յոյժ ցանկացող է որ այս յարաբերութիւնները տակաւ առ տակաւ զօրանան խորհրդակցութեամբ Որթողոքս Եկեղեցւոյն, այն յօյսով որ ի պատշաճ ժամանակի լի հաղորդութիւն հաստատուի անոնց և Անդրլիկան Եկեղեցւոյն միջն։

Առաւել կամ նուազ նմանօրինակ որոշումներ կան Հին Կաթոլիկներու, Շուէտի Եկեղեցւոյն, և ուրիշ մի քանի փոքր Եկեղեցիներու մասին։

Վեց յօդուածներով որոշում մըն ալ կայ Հարաւային Հնդկաստանի Եկեղեցիներու միացման մասին, որ շատ կարեսը խնդիր մըն է Անգլիկան Եկեղեցւոյն համար, եւ ինքնին շատ հետաքրքրական բայց կը թողունք այդ մասին խօսիլ։

Միութեան խնդիրը աւելի հասունցած կ'երեխ բողոքական (ոչ-Անգլիկան) Եկեղեցիներու հետ, որոնց համար ալ երեք-չորս որոշումներ զրուած կան։

48-էն մինչև 75 որոշումները կը վերաբերին Անգլիկան Եկեղեցւոյն ներքին կաղմակիրպական խնդիրներուն, որոնց վրացէն կ'անցննք, թէպէտ անոնց մէջ ալ նկատողութեան առնելիք կարեսը կան։

Ինչպէս ակնարկեցինք վերև՝ ամէն անկեզծ քրիստոնէի որտին վրայ վերք մը, եւ խղճին վրայ ծանրութիւն մըն է՝ Քրիստոսի Մարմին Եկեղեցիին մէջ աեւնել ախուր բաժանումներ, թիւրիմացութիւններ։ և երբեմն ալ հակամարտ գործունէութիւններ։ Վստահ ենք որ ինչպէս օտար նոյնպէս հայ հաւատացեալներու մեծամասնութեան համար անհասկնալի եւ գայթակղեցուցիլ է Եկեղեցիներու բաժանեալ վիճակը։ Եւ անտարակոյս պէտք է գարմանուի այս։

Սակայն պէտք չէ մոռնալ նաև այն գժուարութիւններն՝ որոնք կան ճաշնապարհին վրայ։ Դարե՛ր վերնաշէնքեր կառուցած են Քրիստոսի գրած հիմերուն վրայ իւրաքանչիւր աղջի Եկեղեցիին մէջ։ զանոնք մէկ անգամէն քանդել ո՛չ գիւրին է, ո՛չ ալ խոհեմ, վանդի ատող աւետարանի դատն իսկ կը վսասուի։ Եկեղեցւոյ միութիւնը՝ ինքնին խանգալվառող եւ յոյժ ցանկալի՝ պէտք է կատարուի շատ զգուշութեամբ և կամաց կամաց։ Ասոր համար քանի տասնեակ տարիներէ ի վեր Սրբեմտեան կարգ մը և Սրբելեան Եկեղեցիներու, մասնաւորապէս յոյն եւ անգլիկան Եկեղեցիներու կողմէ նորոգուած Միութեան Խնդիրը տակաւին ոչ մէկ գործնական քայլի յանդեցաւ, որչափ որ գիւտենք։ Կը մնայ տեսնել թէ Համաժողովին կողմէ յանձնարարուած Յոյն-Անգլիկան մասնաժողովին արդիւնքը ինչ պիտի ցուցնէ, թէպէտ կարելի է զայն այժմէն իսկ զուշակել, քանի որ անոնցը զրեթէ ակաղեմական աշխատանք մը պիտի ըլլայ լոկ։

Աւշագրառ է Հռոմէական Եկեղեցին զերքը բոլոր այս խնդիրներուն նը-կատամամբ : Իր կայսերական կազմակերպութեան և ուժին վրայ յեցած՝ հանգիստառես է ան , բարձրայօն եւ լոին — արհամարհական , իր աչքերը անդին դարձուցած ժամանակի պահանջներէն : Մեր Եկեղեցին երբ մէկ կողմէն անվարակ պէտք է մնայ բոզոքականութեան անդոյն ու անկերպարան արտակեդրոնութիւններէն , միւս կողմէն բնականարար իր ոգույն հակառակ կը գտնէ Հռոմէական Եկեղեցին կեցուածքը :

Ուրախ ենք որ Գեր . Դեռնդ Սրբազան ի՞ր կողմէն ջանք մ'ըրած է Անգլիկան Եկեղեցւոյ խնդրանքին համաձայն մեր Եկեղեցին ներկայացնելու Լամբեթի Համաժողովին մէջ : Ասոր համար Սրբազանը շնորհակալութեան արժանի է : Երանի թէ Մեր Եկեղեցին աւելի երջանիկ ժամանակիներու մէջ գտնուած ըլլար՝ և ուղղակի Մայր Աթոռուին կողմէ պաշտօնապէս մեր գարաւոր և պատուական Եկեղեցին մասնակցէր միութենական խորհրդակցութեանց :

Թերթերու մէջ երեցան Դեռնդ Սրբազանի խօսածին բովանդակութենէն մասեր : Մենք կը տարակուսինք որ անոնք հարազատ եղած ըլլան , վասնդի խախուած կէտեր կային ըսուածներուն մէջ որոնք չէին կրնար բխած ըլլալ Դեռնդ Սրբազանէն :

Հոս փակագծի մէջ առիթէն օգտուինք ըսելու թէ մեր , նաեւ արեւելքի միւս փոքր Եկեղեցիները (բաժանեալ) կոչել պատմական իրողութեան համաձայն բացատրութիւն մը գործածել չէ :

Լամբեթի Համաժողովին մասին այս բոլորէն ետք՝ նկատի առնելով Որոշակագրին երրորդ դլուխը , և անոր մէջ մասնաւորապէս 36րդ որոշումը՝ շնորհակալութեան պարագ կը զգանք Համաժողովին մեր Եկեղեցիին հանդէպ ու նեցած ա՛յն քան ազնիւ և քրիստոնէական սիրով ներշնչուած համակրութեանց եւ կարեկցութեանց համար : Մեր օրտին կը խօսին նաեւ Համաժողովին բարեացակամ եւ անկեղծ բաղձանքները մեր ազգային-Եկեղեցական ինքնապահպանումին եւ մեր իրաւանց ապահովումին վերաբերմամբ : Ասոնք թանկագին են մեզ համար : Դիտենք որ եթէ Անգլիական կառավարութիւնը շատ բան մը չկրցաւ ընել , կամ չըրաւ մեր ազգային գատին համար՝ այդ բոլորովին հակառակ էր Անգլիան Եկեղեցիին և Եկեղեցականաց ակնկալութեանց և փափառերուն :

Կը ձայնակցինք Անգլիական Եպիսկոպոսներուն՝ եւ սրտագինս կ'ողջունենք հետզհետէ աւելի մօտիկ յարաբերութեանց մշակումը իրենց Եկեղեցւոյն եւ մերինին միջն : Այս գարուս մանաւանդ՝ երբ մեծ կամ փոքր , զօրաւոր կամ տկար , հին կամ ետքի Եկեղեցիներուն միջն ա՛յնքան անհրաժեշտ է գործակցութիւնը Սատանային գէմ մարտնչելու եւ անոր գործունէութիւնը խափանելու համար , Միութեան համար եղած այս նախաքայլերը սրտապնդիչ են :

Տ. Վ. Ն.



ԿՐՈՆԱԿԱՆ

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ

«Յու ամնդ աստվածապատճեան
վարժեցուր»

(Ա. Տիմ. Գ. 7)

Քիչ մը եթէ մտամփոփ կարգանք Պօզու Առաքեալի առ Տիմոթէսո ուղղած երկու թուղթերը, հոն իր արտայայտութեանց և յորդորներուն մէջ պիտի նշանաբնք տրամութեան այնպիսի շեշտ մը՝ որուն դժուար է հանդիպել իր միւս թուղթերուն մէջ: Այս երեսոյթը անշուշտ ունի իր պատճառները:

Պէնտէկոստէի հրաշալի օրէն վերջ խաչին փրկարար գերը Երուսաղէմէն յետոյ Հին Աշխարհի զիխաւոր և կարեսը կեղաններու մէջ քարոզուած էր: Եկեղեցիներու թիւը ստուգիւ բազմապատկուած էր, և հոռվմէական ապականեալ քաղաքակրթութեան մէջ քրիստոնէից սուրբ և անձնուրաց կեանքը մեծապէս ուշագրաւ դարձած էր: Սակայն այս հոգեսոր զարդուցումին քով այնպիսի հակասութիւններ և ճղճիմութիւններ ծնունդ առած էին որ կարելի չէր անոնց Առաքեալին արթուն և հսկող աչքերէն վրիփիլլ: Շատիւրու հուանդր սկսած էր տկարանաւ, վարդապետներ հրէական նախապաշարութիւններով կը սնանէին, և Փրկչին անձին նշանակութիւնը և անոր փրկութեան մեղսաքաւիչ դերը նուազած էր: Անդին ուրիշներ կը վարդապետէին Աւետարանէն բոլորովին օտար և քմածին սկզբունքներ: Եփեսոսի մէջ ինչպէս և ուրիշ վայրերու մէջ, օրէնքի շորջ վէճեր սուր հանգամանք առած էին, և հաւատացեալներ անկարեսը և անպէտ խնդիրներով կը զրադուէին:

Այս սպառնական մեծ չարիքին առջև Պօղոս Առաքեալիրաւամբ մտահոգութեամբ լիցուած էր, և վախնալով որ մի՛ զուցէ եկեղեցին, այդ աճմարտութեան սիւնը և հաստատութիւնը» (Ա. Տիմ. Գ. 15) վըտանգուի, կը հրաւիրէ բոլոր հովիւնները որպէսզի հաւատարիմ ըլլան իրենց կոչումին, և ճշմարտութեան համեմատ յորդութին և համոզեն ընդգիմաղիւնները: Անիկա

կը վախնար նոյն խոկ իր Տիմոթէսո սիրելի աշակերտէն՝ որ մի՛ զուցէ վտանգուի բարոյապէս և հոգեսպէս. հետեարար կը հրաւիրէ զայն ևս որպէսզի իր ուշադրութիւնը գարձնէ այն բանին, որ հոգեսոր կեանքին հոմար անհրաժեշտ, և իրին վոտահուած հոգիներու փրկութեան հոմար կարեսը է: Անիկա հայրական շեշտով մը կը զրէ անոր, «Զգուշացի՛ր պիղծ և ունայն վիճարանութիւններէ, և ինքզինքդ աստուածապաշտութեան վարժեցուր»:

Այդ հաւատացեալներ, ներկայիս մէջ ալ այնպիսի կացութիւն մը տիրէ մեր կըրոնական կեանքի մէջ, որ շատ կը նմանի Պօղոս Առաքեալի ժամանակի անցքերուն: Մենք ևս ունինք մեր անգին հարատութիւնը եղող հկեղեցին, զոր մեր նախնիք թողած են մեզի, որ մեր ազգին փառքն ու մեծութիւնն է, որ իր ներգործութիւնը, իր հմայքը ունի: բայց հարկ է ըսել թէ այդ հոգեսոր ժամանակութեան ուղղակի մէջն և զուրսը չարիք մը կայ անտարբերութեան և թերահաւատութեան՝ որ հետզհետէ ծաւալ կը դանէ, և անհրաժեշտ ու ստիպողական միջոցներ պէտք են եկեղեցոյ շինութեան և բարեկարգութեան դորձը փրկելու համար: Ասիկա կրնայ ըւրաւ բարեպաշտութեան կրթութեան զործին ուշադրութիւն դարձնելով միայն: Արդէսզի Առաքեալին պատուէրին կարեռուութիւնը կարենանք ըմբռնել, նախ պիտի ուղէի բացատրել թէ ի՞նչ է բարեպաշտութիւնը, ապա թէ ի՞նչ կերպով կրնայ իրականանաւ բարեպաշտական կրթութիւնը, և յետոյ թէ իրական բարեպաշտութիւնը ի՞նչպէս պէտք է ըմբռնուի:

* * *

Ի՞նչ է բարեպաշտութիւնը: Բարեպաշտութիւնը կրօնքն իսկ է, այսինքն հոգւոյն այն վիճակն է, յորում մարդ կը դդայ իր տկորութիւնը և իր թշուառութիւնը, և կը դառնայ զէպի Աստուած, զերազոյն կակն, և Անկէ կը սպասէ լոյս, զօրութիւն, երջանկութիւն, որոնց պէտք ունի: Բարեպաշտութեան նշանակութիւնը լաւ պիտի հասկնացինք եթէ կարդացինք Աստուածոյ մարդոց, օրինակի համար Արքահամու, Մովսէսի, Յովհաննէս Մկրտչի, Պօղոսի և այլոց նմանեաց կեանքը: Բարե-

պաշտութիւնը սկիզբ կ'առնէ Աստուծոյ պաշտելի կատարելութեանց, անոր պատուէրներուն և խոստումներուն մեր կողմէ ճանաչումովը։ Փրկիչն մեր իր մահուան նախընթօրին երբ կ'աղօթէք իր աշակերտաց համար՝ ըստու իր Հօրը։ «Այս է յաւիտենական կեանքը, որ ճանչնան քեզ միմիայն ճշմարիտ Աստուծոյ, ու ՅիսուսՔրիստոսը զոր դուն զրկեցիր» (Յովհ. մէջ. 3):

Ա. Դիրքը երբ ուզէ նշանակել մարդու մը բարեպաշտութիւնէ զուրկ ըլլալը, կը բաւականանայ գործածելով «ան չի ճանչնար զԱստուծոյ», կամ «հոգեորապէս տըդէս» բացատրութիւնները։ Մարդարէն իսրայէլացւոց հոգեսր տգիտութիւնը ոճիր կը նկատէ, հակառակ որ անոնք Դեմական պաշտամունքը միծ ճանդիտուորութեամբ կը կատարէին։ «Եզր ճանչցաւ իր ստացիչը, և էշը իր տիրոջ մսուրը, բայց իսրայէլ ճանչցաւ զիւ» (Եսայի Ա. 3)։ Առաքեալն Պօղոս այդ նոյն հոգեկան տպիտութեան է որ կ'ակնարկէ երբ կ'ըսէ։ «Եթէ աշխարհի իշխանները ճանչցած ըլլային զԱստուծ, փառաց Տէրը խաչը չին ճանիր» (Ա. Կրնթ. Բ. 8)։ Պետրոս Առաքեալ կը մաղթէ որ այդ ճանաչողութիւնով հաւատացեալը զարգանայ։ «Անցեցք մեր Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսի չնորհքով և զիտութեամբը» (Բ. Պետ. Գ. 15)։ Յովհաննէս Առաքեալ ալ կը զրէ։ «Ճանչցանք Քրիստոսի ուրը, անո՛վ որ անիկա իր կեանքը զրաւ մեղի համար» (Ա. Յովհ. Գ. 16)։

Բայց փութանք աւելցնելու որ բարեպաշտութեան համար այս ճանաչողութիւնը ինքնին անբաւական պիտի նկատուէք, եթէ ան սրտին վրայ տպաւորութիւն չթողուր։ Քիտունն ալ կը ճանչնայ Աստուծոյ զօրութիւնը և խմաստութիւնը իր հետազոտութիւններով։ Քիտունին այս ճանաչողութիւնը բաւորկան չէ որ զինքը նըկատենք բարեպաշտ մէկը։ Եւ սակայն չենք կրնար չիսանալ զիտունին վրայ, երբ իր զիտական զննութիւններէն վիրջ սիրառ կը շարժէ, կը ցնցուի, կը յուզուի և խոռնարհելով Աստուծոյ փառաց և մեծութեան առջի, Ասղմասներգուին պէս կ'աղաղակէ։ Ո՞ւզ Տէր, ո՞չչափ միծ են քու զորձքերդ անոնց բոլորը իմաստութիւնով ըրիր, եր-

կիրը լեցուած է քու սահղծածներովզ (Սղմ. ձԴ. 24)։ «Ո՞ւզ Տէր, ի՞նչ փառաւոր է քու անունով բոլոր երկրի վրայ» (Սղմ. Բ. 9)։ Անզամ մը որ Արարչին մեծութեան և փառաց առջեւ սքանչացումով կը տպաւորի մարդ, ստիպուած է խոնարհիլ, և ասպա՞ երկիւով մը զինքքը կը պաշարէ և կը զգայ թէ հսկող արարչի մը հսկանուոյն ներքեւ կը գտնուի, այդ երկիւով՝ սկիզբն է իմաստութեան (Առկ. Ա. 7), և երանի՛ անոր, որ զիսէ իր կեանքին մէջ պահել այդ երկիւով հանգէպ իր արարչին (Սղմ. ձԺԲ. 1.), վասնզի Հիրոզմէն երկիւով մարդը պիտի օրհնուի» (Սղմ. ձԻՀ. 4.)։

Բայց ա՞յս է միթէ բարեպաշտութեան ամբողջութիւնը։ միթէ ճանաչողութեան, յուզումի տպաւորութեան և երկիւզածութեան մէջ կը կայանայ ան։ Անշուշտ ոչ Քրիստոնէական խիզճը աւելի բան մը կը պահանջէ ասոնց վրայ տեսնել. կ'ուզէ զործոն բարեպաշտութիւն մը։ Բարեպաշտութիւնը ամուլ պիտի նկատուէք, եթէ մեր կեանքին մէջ զէպի լաւն, զէպի բարին գարծ մը չտեսնուէք։ Այդպիսի զործոն բարեպաշտութիւն մըն է որ կ'երմի երբ անառակ որպին զզջմամբ կը վերապանայ իր հօրը մօտ ու կ'ըսէ. «Հա՛յր, մեղանչեցի երկնքին զէմ և քու առջեղ» (Ղկս. ԺԵ. 18)։ Նոյն այն բարեպաշտութիւնն է որ կը ցոլայ Մաքսաւորի հոգւոյն մէջ երբ ան իր ձեռքը կուրծքին բազիսելով կ'ըսէ. «Աստուծ ողորմէ ինծի մեղաւորիս» (Ղկս. ԺԲ. 13)։ Նոյն այն բարեպաշտութիւնն է որ կ'արտափայլի երբ աւազակն իր աչքերը գործուցած հոգեվարք Փրկչին՝ կ'ալազակէ։ «Տէր, յիշ զիս երբ քու թագաւորութիւնովդ գաս» (Ղկս. ԻԳ. 42)։ Նոյն այն բարեպաշտական զգացմամբ է որ Մարիամ կը թափէ թանկագին անուշանատ իւզը Յիսուսի ստքերուն վրայ (ՅՎՀ. ԺԲ. 3.)։

Այսպէս ուրեմն բարեպաշտութիւնը կը կայանայ Աստուծոյ մեծութեան մասին մեր կազմած ճանաչողութեան, Աստուծմէ կրած մեր խորունկ տպաւորութեան, Աստուծոյ հանգէպ մեր զգացած երկիւզածութեան և վերջապէս զզջմամբ իրեն զբթութեան տպաւինենուս մէջ։ Ասոնք են միշտ և ամէն ատեն բարեպաշտութեան

պայմաններն, և այս պայմանները չէ կարուիլի բաժնել իրարմէ, ինչպէս չէ կարելի բաժնել լոյսը և ջերմութիւնը մեզ լուսաւորող արեւոն ճառագայթներէն:

* * *

«Ինքզինքդ վարժեցուր աստուածապաշտութեան»: Ի՞նչ կերպով կրնայ իրականանալ բարեպաշտական կրթութիւնը: Ամէն ինչ որ կեանք ունի երկրի վրայ, ունի իր զանազան աստիճանները, պէտք է որ ան անի և ձգտի անգագար կոտարելութեան: Աւազ սահայն, կեանք ունեցող ամէն բան ունի նաև իր անկումները, իր քայլայումները, և հետեաբար պէտք է ջանք մը վերականգնումի և ամրացման: Եթէ բարեպաշտութիւնը ենթակայէ վտանգուելու, պէտք է ձեռք առնել լուրջ միջոցներ զայն վրատանգէ զերծ պահելու համար: Արպէսզի բարեպաշտութիւնը զարգանայ, պէտք է կրթութիւն, զարժութիւն, ինչպէս մը ֆիզիքական, խմացական և բարոյական զարգացման համար կը տեսնենք պէտքը վարժութեան. «Ինքզինքդ աստուածապաշտութեան վարժեցուր»:

Բարեպաշտութեան անկումի պատճառներէն առաջինը մեր ժողովուրդի մէկ մասին բաւարար կրօնական ճանաչողութիւն չունենալն է, կամ սխալ ու թերի ճանաչողութիւն ունենալն է: Առաջէ ինչ չո՞ւ թերահաւատառութիւնը կ'առենայ: Յաճախ կը հանգիպինք այնպիսի անհատներու՝ որ իրապէս ապշեցուցիչ տղիտութիւն մը ունին հաւատքի հիմնական ճշմարտութեանց և բարոյական կեանքի պարապահանութեանց նկատմամբ: կամ եթէ գիտեն բան մը, շատ թերի կերպով զիտեն: Աւետարանը հաղիւ թէ տարին անգամ մը ձեռք կ'առնեն կարգալու, հաղիւ թէ կը հետաքրքրութիւն Պօղոսի գրած թուղթերով, Վարժարանի մէջ աւանդուած կրօնի ուսումը կարծես վարժարանէն դուրս ես բաւարար նկատուի: Մինչզես անհրաժեշտ էր վարժարանէն դուրս եւս շարունակել կրօնական ընթեցումներ և ուսումնասիրութիւններ: Քրիստոնեայն պէտք չէ ինքզինքը միայն նկատէ իր որդի երկնաւոր Հօր, այլ և աշակերտը Աստուած-Վարդապետին, հետեաբար պէտք է այդ ուղղու-

թեամբ շարունակէ ուսումը: Գեղեցիկ բան է աեսնել կիրակին, երբ հոգեսրականք ի հոգեւոր զոհացում հաւատացեալներու, կ'աշխատին տպաւորիչ ընել սրբարան պաշտամունքը, և բացատրել ու քարոզել Աստուծոյ խօսքը: Բայց ասիկա անբաւական է, և պէտք է անմիջապէս ըսեմ թէ — և ինչո՞ւ ծածկեմիրողութիւնը — մեր զաւակներուն բարեպաշտութիւնը կը մնայ շատ աւելի թերի, շատ աւելի խզալի: Բաւական չեն անոնց համար միայն կիրակնօրեայ պաշտամունքները և քարոզները: ուրիշ բան մը պէտք է բարեպաշտութեան համար: Ինչո՞ւ մարած է բարեպաշտութեան հուրը մեր զաւակներուն մէջ: Բան մը պակաս կայ անշուշտ: Պակասը մի՛ փնտուէք եկեղեցւոյ պաշտօնէութեան մէջ: պակասը պէտք է փնտուել հաւատացեալներու մէջ: Արդւոց բարեպաշտութիւնը արծարծողները պէտք է ծնողները ըլլան: Բարեպաշտութիւնը տունէն կը սկսի: Տունը սրբավայր մըն է: տունը իրական եկեղեցի մըն է: հոն հայր և մայր Աստուծոյ աջովը ձեռնազրուած քահանաներն են: Ծնողաց նուիրական պարտականութիւնն է չխնայել ոչ մէկ բան իրենց զաւակաց հոգեսր կրթութեան եւ բարեպաշտական վարժութեան համար: Տան մէջ, ծնողներ զիտակից իրենց վրամիմ և սրբազն կոչումին, սրպէս քահանաներ, հարկ է որ հաւաքեն իրենց շուրջ ընտանեկան ակումբի բոլոր անգամները երեկոյեան կամ առաւտեան որոշեալ պահումը մը, և ընթեռնուն բարեպաշտութեան զարգացման նպաստով զիրքեր, կարդան աղօթքներ և երգեն հոգեսր երգեր խմբովին: Հայ եկեղեցին ճոխ է իր աղօթքներովին, երգերովին ալ: Նարեկացիի աղօթքները, Ծնորհաւոյ երգերը անզուկան ներշնչարաններ են բարեպաշտութեան: Բնաւանեկան յարկի մէջ փորձեցէք այս ուղղութեամբ աղօթքի և երգի վարժութիւններ, մեծապէս նպաստած պիտի ըլլաք ձեր զաւակաց և ձեր խոկ բարեպաշտութեան զարգացման:

* * *

Իրական բարեպաշտութիւնը ի՞նչպէս պէտք է ըմբռնուի: Բարեպաշտութիւնը իրական և ճշմարիտ ըլլալու համար հարկ

է որ անիկո զուրկ ըլլայ բարոյականէ : Ցաւալի և ըմբռոտացուցիչ է տեսնել շատ անգամ անբարոյաւթիւններ, որոնք կը ծածկուին բարեպաշտութեան քօղով : Մօնաքոյի մէջ մոյը եկեղեցին խաղարանէն հեռու չէ, և այս եկեղեցին մէջ խաղամոլներու իրենց նուերներով ցոյց տուած բարեպաշտութիւնը՝ օտար այցելողին ապշութիւն կը պատճառէ : Հոն խաղամոլը կ'ուխտէ իր բախտը ժպտելուն՝ իր բարեպաշտական նուերները կը կնապատիկել, Ատուգիւ այդ եկեղեցին ճոխութիւնը Մօնթէ-Բարլօյի զրոսարաններու ճախութեանէն վար չի մնար : Հոն եկեղեցոյ ոըրբարասնի պատերուն վրայ պիտի հանդիպիքիք բարեպաշտաներու ոսկետառ քանդակուած անուններուն — խաղարանի մէջ չահող նուիրատուններու անուններն են : Ե՞նչ պիդ բարեպաշտութիւն : Մարգարէն այսպիսիններու համար է որ կ'ակնարկէ երբ կ'ըսէ . «Անոնք կ'ընծայեն իրենց զոհերը յափշտակութեան պտուղներով» : Մեր հողուոյն մէջ կայ անխալուկան բախտ մը որ մեզի կը զեկուցանէ թէ երբ մէկը բարեպաշտ է, պէտք է հետացած ըլլայ մեղքէ, պէտք է զարձած ըլլայ անիրաւութեանէ : Զէ կարելի բարեպաշտութիւնը նկատել սուրբ, վսեմ և աստուածային երբ պարկեցտութիւնը եւ բարոյալից կեսնքը կը պակսի հոն :

Քրիստոնէական այն ըրջանին յորում հեթանոսները տակուին չէին ճանչցած Աւետարանը, կ'ամբաստանէին զքրիստոնեայս իրը անաստուածեան և անբարոյական : Ստիլայն ամէն անոնք որ մօտէն կ'ուսումնակարէին քրիստոնէական բարեպաշտութիւնը, կը համոզուէին թէ եղած ամբաստանութիւնները անհիմն էին : Մարկոս Աւրելիոսի օրով կ'իմնի մէջ ահաւոք հալածանքի մը միջոցին երիտասարդ քրիստոնեայ մըն ալ կը յանձնուէր ամփիթատրոնի գաղաններու ճիրաններուն : Անիկա ամբաստանուած էր ոճքագործութեամբ : Այդ զիւցազուն երիտասարդ ամփիթատուածներուն մէջ ամփիթատրոն ամփիթատուածներու ճիրաններուն : Այս պիտական ամփիթատուածներու ճիրաններուն մէջ ամփիթատուածներու ճիրաններուն : Այս պիտական ամփիթատուածներու ճիրաններուն : Այս պիտական ամփիթատուածներու ճիրաններուն : Այս պիտական ամփիթատուածներու ճիրաններուն :

Անմ խոստավանութիւն մը կարելի՞ է երեւակայել : Դուք որ նախանձախնդիր կը ներկայանաք բարեպաշտութեան, կը հարցընեմ ձեզի . հակած էք խոնարհութիւնը, կը ներէք միմիանց (Կոս. Գ. 12, 13), ոչք ունի՞ք առանց կեզծաւորութեան, կ'ատէ՞ք չարը, բարիին հաւեւէն կ'երթո՞ք (Համ. ԺԲ. 9), բարին կը գործէ՞ք (Ա. Տիմ. Զ. 18), բարին անձանձրոյթ կը գործէ՞ք (Բ. Թիո. Գ. 13), չարը բարեաւ կը փախաղարձէ՞ք, կը խորհի՞ք բարին ամէն մարդու հանգէպ, զրէժինզրութիւնը կը մարէ՞ք ձեր մէջ (Համ. ԺԲ. 17), Տիրոջ կը ծառայէք (Համ. ԺԲ. 12), ի՞նչ կը տիրէ ձեր անձին մէջ, ձեր տան մէջ, ձեր գործին մէջ, անհաշտ ոզի, թէ քաղցրութեան և խաղաղութեան ոզի : Զեր բարեպաշտութիւնը ոչ մէկ օգուած պիտի չունենար, եթէ ձեր կեանքսվը ինքզինքնիդ բարի, առաքինի և պարկեշտ ճանչցուցած չէք : «Ամէն ծառ իր պատուղէն կը ճանչցուի» (Կոս. Զ. 44) . Ի՞նչ պիտի արժէք քրիստոնէին բարեպաշտութեան արտաքին փայլը, ցոյցը, երբ իր ներքին կեանքը անբազալի եւ տժզոյն է : Անհամ աղի պիտի նմանէր այնպիսին : Որիէ մէկը որքան ալ իր բարեպաշտութեամբ պերճափայլ ըլլայ, իր ներքին կենցաղը կը փնտուի : Առանց պարկեշտ կեանքի բարեպաշտութիւնը կը նմանի փուհել գերեզմանի մը որ հրապարակի վրայ մաքուր սպիտակ կ'երեմի, բայց ներքնագէս լի է ամենայն պղծութեամբ : Տեսէ՞ք բարեպաշտ մը որ կը ճառէ աստուածպաշտութեանէ, բայց իր տունը ամբարշտութեան վայր մըն է դարձած : Ահա անդին ուրիշ մըն որ ջերմ բարեպաշտ հաւատացեալ մըն է կիրակի օրերը, և սակայն շարթու մէջ իր գործերուն և արարքներուն մէջ անհաւատէ մը աւելի չարութեամբ կը ներկայանայ : Այսպիսինները կիրակի օրեր զԱստուած կը պաշտեն, իսկ շարթու մէջ զանազան գեերու կ'երկրպագեն :

Պիտէք անշուշտ այն վսեմ նկարագրութիւնը, որով Յիսուս կը վերջացնէ իր կերան քարոզը : Այդ նկարագրութեան մէջ բարեպաշտունները կը ներկայանան Քրիստոսի իրը Անոր սիրելինները, քանի որ իրենց կեանքին մէջ ամենէն աւելի աղաղակած էին «Տէր, Տէր» : Անոնք կը

սպասեն լուսեղէն պսակ մը ստանալու իրք վարձատրութիւն, և մտնելու երկնքի արքայութեան մէջ։ Բայց Յիսուս անոնց կ'ըսէ. «Ոչ թէ անիկա որ ինձի կ'ըսէ «Տէ՛ր, Տէ՛ր», պիտի մտնէ երկնքի թագաւորութեան մէջ, այլ անիկա որ իմ երկնաւոր հօրս կամքը կը կատարէ» (Մաթ. ի. 21:)

Մ'զ հաւատացեաներ, երբ բարեպաշտութեամբ կը պարձինք, ցոյց տանք բարեպաշտութեան նշանները մեր բարի զործերով, մեր զահոզութիւններով, մեր սըրբութիւնով, մեր արդարութիւնով։ Եթէ ոչ՝ մեր բարեպաշտութիւնը անձնասիրական և կեղծ պիտի ըլլար, եթէ ոչ մեր բոլոր արդոթքները խարէտական ստութիւններ պիտի ըլլային մեր չըթանց վրայ։

Կը գերջացնեմ խօսքս մեր սուրբ եկե-

ղեցւոյ երեկոյեան ժամերգութեան առթիւ սահմանուած այն գեղեցիկ աղօթքով, որուն մէջ ճշմարիտ եւ աստուածահաճոյ բարեպաշտութեան պայմանները կը շօշափուին։

«Յաւել ի մեզ Տէ՛ր Ամենուկալ, զհաւոտ, զյոյս, զաէր, և զամենայն զործս առաքինութեան, որպէսզի բատ կամաց քոց բարեսիրաց, միշտ կրօնաւորեալք բարեպաշտութեամբ ի տուէ և ի զիշերի արժանաւորք եղիցուք յաղակս անձանց մերոյ փրկութեան և վասն հոգեոր կենացդ աղաչել զքեզ Տէ՛ր, և զտանել ի քէն ըգշնորհս և զողորմութիւն, և զոհանալով փառաւորեսցուք զշայր և զմրզի և զՍուրբ Հոգիդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից, Ամէն։

Մանչեւր Դեկտեմբեր 1930 թվական

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

Ա Գ Հ Ա Ս Ա Գ Հ Ա Ն Ֆ Ա



Գրյուխին անգամ չ'առաւ վեր եզը մարզին մէջ արծող,
Կ'անցնէր երբ զնացքը մօտէն, փրարնչալով ծուխ ու բոց,
Եր սուրոցին նըշիւնով բընդացնելով օդն ու հող,
Ու խունապի մատնելով բընչուներուն աշրմերն հոծ։

Նոր լրացուած էր արօսը եղեամէն, կէս օրի
Բարկ արեւին ըողիին տակ, եւ զեփիւոի ըունչ մը զէջ
Գաւատին վլրայ եւ նեռուն, մինչեւ բուփերը վայրի,
Կը ծաւալէր զետինին կենսաւէս բոյրն օդին մէջ։

Ու նօխուրեամբ եւ կեանեով լի կառաւարը, հրապարտ,
Կը սուրաւ դէպի խաղանի այն ծուխերուն մէջ սեւցած,
Տանելով, պիրկ իր ներքին սասկուրեան մէջ անհանդարտ,
Զրահուած կուրծքին վրայ ցըցուող խորխանքին դէմին անըզզած։

Բայց երբ, խոտին մէջ մըխած դունչն հոն եզը պարարակ
Կը խօսէր ներդ կարծես, ի՞նչ կ'ըսէիր իրեն դուն՝
Մարդուն եւ զինն ըզգըլխող իր փառերուն նակառակ,
Ու վեր չառաւ, զէք անգամ մը, ան իր զլուխին, ո՛վ բնուրիւն...

Ա Ր Ա Ն Խ Ա Զ Ե Խ Ա Տ Ո Յ Ք Ը

* * *

Բուրումնաւէս պարտէզները գարզմանակին կը նօնեն :

Չուրն արեւէն կը ցոլցըլայ, ու եւջանիկ է եւկին :

Մի՛ր իմ, դարձի՛ր դուն ջասուերին, որո՛ւն քահած էիր մէջն .

Անզօրութիւնը նախատին մըն է նուժիու աշխարհին :

Սըրսըրիանիով մ', որ նարհատին կը պատհառէ կեղեւին,
Ծառը, զըւարը նրակայ, նարիւր ջրուու ձեռքեւն կը պարզէ :
Հողը, նոյզովն առքչու, կարծես կը խեղդըւի իւ ոյժեն .
Ու խելայեղ տերեւն ոնի թեւաւորուած սարսուներ :

Մի՛ր իմ, իրաց եւջանկութեան մէջ դուն մինակ կ'ընթանաս .

Եւ սակայն, Յոյսը առտըւան կապոյտին մէջ կը նեծէ :

Աշխատանի, այլակերպման ա՛լ ժամանակն է նիմակ .

Պէտ է ամէն տիւ աւարով ծանր իւ իրկուններուն ունենայ :

Արշաւասոյր կը վազէ սէրն անսառներուն մէջ մըրին,
Բարձրացնելով, յաղրազըւարն, իւ բազուկներն արիւնս :
Արիւնն ասդի պէս կը կարի նասունցած կոյս կեանինէ ,
Ու զաղջ ողը իրկուններուն՝ կարծես զինի մ' է ուժով :

Արբուն, բըրբուն, փըրբինազոււարն, սիրազեղ է ամէն բան .

Ու սըրտին մէջ նըպարտութեան մը յորդ արեւը կը կրէ .

Ուրախութեան ամէնն պէրն զոյնեւն ունի այս աշխարհն .

Իսկ ես, դէպի դազաղ նակած, կը բաշկրուտեմ խոնչ մուրմին մ' :

Ո՛վ Տէր, Շնորհն՝ որ իմ ցամբած բաժակիս մէջը իյնայ
Կարիլ մը լոկ, կարիլ մը մեծ, ոսկիափայ զինիկն .
Միւրսը մանուկ մըն է ըրկար, որ յուսահաս կը նըչոյ,
Շնորհն, ո՛վ Տէր, որ վերջապէս իմ բառամած բերնիս մէջ

Դիեցընող նին ըստինին կարը նորէն բըլիբըխայ :

Տո՛ւր ինծի կամք եւ խաչութին, յանզըզնութին եւ կորով,

Տրանալու նըւանելու կարին նըզօր, տռնական .

Արպէսզի զզան ես վերջապէս, նոզիխ մէջ ընզայնած ,

Պարուսութիլը զօրութեան, ինչպէս կոկոնը վարդին :

Թրզմ. Թ. Ե. Գ.

ALBERT SAMAIN

Լիոն, 28 Մարտ 1930



Ո Ւ Դ Ա Ռ Ա Ր Ա

ԱՄՓՆԻ նախորդ բիւին մէջ Պատոյոր Եւրուածին նեղմանին է Henri de Régnier, զոր մոռցուած է յիւծէ, Կոսուար բարզմանին է իսկ Փարասած Մօռուր Եւրուածին մէջ 4րդ տաճ 2րդ տողին կայծի բառը կարդալ կարի:

ՊԱՏՄԱԿԱՆ

ՔՐԻՍՏՈՒՄ Ս. ԾՆՆԴԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ
ԵՒ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ ԲԵԹՂԵԶԷՄԻ ՄԷՋ

Դ.

1. — Բեթղեհէմի Ս. Ծննդեան եկեղեցին կը յիշատակուի Մովսէս Կաղանկայտուացիին (Է. գար) Պատուրին Աղուանից խօրագրով զրքին մէջ (էջ 422). իսկ Բեթղեհէմի հեռազոյն է ի Յարութեան 220 հաստի յարեւմից կողմանք։ Չափ մեծութեան եկեղեցոյն 200 կանգուն յերկայնուրինն է և 100 ի շայն սեստիք մարմարինով, բարեաց կամարակաց եւ ի նմա է կրկին այրե զոր Արքանակ զննաց ի կաղուածու շիրմացն։ Եւ ի ներքոյ թեմին սուրբ այրե եւ մտուն, ուր սեղան է և պատարագ մատչի։ Եւ յաջուն եկեղեցոյն մատուն, յորում մամկանցն պատճեցն ի Հերովոյին նշանարժ պահին։

Կաղանկայտուացիին մէջը երած այս յիշատակարանը հաւանաբար Գ. կամ Ե. գարու ուխտաւորի մը օրագրութիւնն է, զրուածքին հիմը թէն շատ հին, բայց կը թուի որ ընդօրինակողը ինչ ինչ ձեռնմրխութիւններ կամ յաւելումներ ըրած է. եւ ի նմա է կրկին այրե զոր Արքանակ զննաց ի կաղուածու շիրմացն խօսքը կ'ակնորկէ Մակվելզայի(*) այրին (Ծննդ. ԽՓ. 9) որ հին յիշատակութիւններու մէջ Բեթղեհէմի այրին յիշատակութիւններոյ կը գասակարգուի։ Յիշատակարանիս նկարագրութիւնը ժամանակագրական տեսակէտով կը գերաբերի Ս. Ծննդեան եկեղեցոյն Կոստանդինեան շինութեան։

Մեր մատենագրութեան մէջ այս վկայութենէն զատ ուրիշ վկայութիւնն մը չունինք նոյն եկեղեցւոյ նկատմամբ, ուստի բուն իսկ եկեղեցւոյ մէջ պէտք է մտնենք հայեցի յիշատակութիւններ գտնելու համար։ Միւնագարդ գաւիթը երթալու համար կը մտնենք գաւթի փայտեաց տւագ զուտնէն, որ արարական ոճով և գեղարուեստական մեծ արժէքով ունի խաչաղարդ և քանդակաղարդ ու գեղակերտ եր-

կու փեղկեր որոնց մին կը կրէ հայերէն արձանագրութիւն մը հետեւեալ բովանդակութեամբ. Թղ. ՈՀԶ. կազմեցաւ դուռ Ս. Ասուածածնի ձեռամբ Skr Արքանամի և Skr Առաքելի ի բազաւորութեանս Հայոց Հերմոյ որդոյ Կոստանդիի, Քրիստո Ասուած ողորմի աշխատառաց։ Իսկ մեւս փեղկը կը կրէ հետեւեալ արարերէն արձանագրութիւնը։

كل هذا الباب يعود الله تعالى في أيام مولانا السلطان الملك العظيم في تاريخ المجرة سنة أربعين وعشرين وستمائة
թարգմանութիւնն է հետեւեալ։

Կատարեցաւ դուռ օգնականութեամբ բարձրելոյն Ասուածոյ յաւուր Տերութեան մեծափառ արցային մերոյ ի բուին Տամկաց 624։ Հայերէն արձանագրութեան մէջ յիշատակուած եկեղեցականները եպիսկոպոսներ են և 1227-ին կը վարէին Ս. Աթոռոյ վարչական գործերը, անոնց մասին մանրամասնութիւն չունինք՝ բայց մեր Ս. Աթոռոյ պատմիչներէն ոմանք անոնց անունները կը դնեն պատրիարքաց գտազանափերքին մէջ։ Հերմոյ որդոյ Կոստանդիի խօսքով պէտք է հասկնալ Հայոց Հեթում Ս. թագաւորը (1224—1269)։

Գալով արարերէն արձանագրութեան թարգմանութեան՝ Բոլյանդակուրին ազգային սիխականութեանց զրքուկին հեղինակը ևս սուրբան կմեկի իշ Մուազզամ խօսքը կը թարգմանէ Տերութեան մեծափառ արցային մերոյ, մինչդեռ էլ Մուազզամը Դամասկոսի սուլթանին անունն է որ կը կոչուէր էլ մեկի էլ Մուազզամ Շերիֆ-հս-ժին Իսա (615—1218—624—1227)։ Նոյն միջոցներուն երուսաղմէմի կ'իշխանէն Դամասկոսի Սուլթանները և զրան շինութեան տարին (1227) կը մեռնի մէկիք էլ-Մուազզամը։

Դրան հայկական արձանագրութիւնները սակայն, պիտի կրնան մեզ համոզել թէ ԺՓ. գարուն Ս. Ծննդեան եկեղեցին Հայոց սեպհականութիւնն էր, մենք աեղեկացանք թէ նոյն եկեղեցւոյ առաջին շինութենէն սկսեալ մինչև Խաչակրաց գարը համազգային էր նոյն եկեղեցին և է այսօր ալ. հզօր մրցակիցները պիտի ներէին որ հայերը իրենց սեպհականութիւն դարձնէին զայն։ Երուսաղմէմի պատմիչ հանդուցեալ Աստուածատուր եպիսկոպոս Տէր Յովհաննէսեան իր զրքին ծանօթագրութեան մէջ (էջ 182. Ս. հատ.) կը զրէ երկ յոյները Ծննդեան եկեղեցիին արձանագրութիւնները

(*) Մակրիւր Երբայեցերէն կը նշանակէ կրկին։

չ'արեիմ կամ չծածկիմ ակներեւ պիտի ևս են և Հերում քաղաւորիմ զրդը, վասն զի խաչակրեներուն հեռանարով Ա. Տեղիի մը նացին այց կրօնառներու ձեռքը, նկարակերս դրան ուն շինուեցաւ նաև Հերում քաղաւորիմ ծախոր տանարին փայտակերտ առասաղը, ուրուն փայտերլ Տատնի մեջ տաշել տրուած և և ուրուն լը վկայեն ոչ միայն ազգային առանձինը, այլ նաև գերանաց ձեւը, և անփուս փայտի տաղաներու շինուածը լը հաստատեն թէ անենի Տատնի առարաներուն զրդերեւ են: Հանգուցեալ պատմիչ Սբրազանին այս խօսքերը կրնան հաւանական ըլլալ, բայց զըրաւոր յիշատակարանի մը պակասութեան պատճառաւ բացարձակ կերպով համոզական չեն կրնար ըլլալ նոյն խօսքերը. և Խոսչակրաց մենկումէն յետոյ Ա. Ծննդեան եկեղեցին ազգային սեպհականութիւն նկատել միմիայն քանդակազարդ դրան վիրոց յիշեալ արձանագրութեամբ հնարաւոր չէ, քանի որ զրան սեպհականութիւնը եկեղեցին սեպհականութիւն չենթազրեր, թէն միենոյն ատեն Աստուածատուր Սբրազան կը յաւելու (տե՛ս, ամդ. Բ. Հատոր, էջ 516) թէ սիւնազարդ գաւիթին մէջ կային հայերէն արձանագրութիւններ և խաչքարեր որ ուրիշներու կողմէն 1842-ին ծածկուած են, կամ ջնջուած:

Նոյն զրան շինութիւնը կը հանդիպի 1227-ին, որ ատեն Գերմանիոյ Ֆրէտէրիկ Բ. կայսրն ամուսնանալով երուսաղէմի Յովհաննէս թագաւորին աղջկան Եօլանտի հեա, ժառանգ կը զառնար երուսաղէմի լատին թագաւորութեան զահուն: Հակառակ պապէն բանագրուած ըլլալուն՝ Ֆրէտէրիկ բանակով մը կը զրաւէ երուսաղէմը, կղերն ու ասպետները թէն ցուրտ ընդգունելութիւն մը կ'ընեն կայսեր, բայց ան Ա. Գերեզմանի եկեղեցեայն մէջ երուսաղէմի թագաւորութիւր կը պսակուի ու եղիպտոսի էլ-Բամիլ սուլթանին հետ բանակցութեան մտնելով տասն տարուան զաշնազրութիւն մը կը յաջողի կնքել, օգտուելով Սուլթանին և Գամասկոսի իշխողներու անհաշտութենէն:

Ֆրէտէրիկի երուսական բանուկին շարժման տարին՝ երբ տակաւ առ տակաւ խաղաղութիւն կը հաստատուի երուսաղէմի մէջ, Արքահամ և Առաքել և պիոնոպոնները ազտառութեամբ կը տիրանան այն իրա-

ւունքին զոր ունէին վազուց հետէ և կը շինեն նկարակերտ զուռը, որ մշտական յիշատակարան մ'է Ա. Ծննդեան եկեղեցին մէջ հայկական իրաւունքներուն և հայոց վանքի ճանապարհի ապահովութեան:

Իւթեանէմի Ա. Ծննդեան ամբողջ եկեղեցին հայոց ընկերովի իրաւունքը հրովարտակներով հաստատուած է. սիւնազարդ գաւիթին կից հիւսիսային զասը կը պատկանի Հայոց որ հոն կը կատարեն սովորական ժամերգութիւնները: Հայոց սեպհական այս մասը ունի երկու խորան, ոնտուկ և պահարաններ: Ա. Ծննդեան այրը Յունաց աւագ խօրանին տակը կը զըտնուի, ունի երկու պղնձէ զռներ՝ մին Յունաց արաւաւային զասին մէջ և անոնց յատուկ, ուրիէ 13 աստիճանով վար կ'իշուուի, միւսն՝ հայոց հիւսիսային կողմը 16 աստիճանով զոր կը զործածեն հայք և յոյնք, իսկ լատինք որ այժմ նոյն զրան ընկեր են, յայտնի չէ թէ ո՞ր թուականին այդ իրաւանց տիրացած են: Քրիստոսի ճէշտ ծննդեան տեղույն վրայ կը գտնուի պատարագամատոյց սեղան մը, որուն վրայ Հայք և Յոյնք կը պատարագեն, սեղանին մարմարնեայ յատակը կիսարութակ ձեռով է և մէջտեղը փոսիկ մը կայ արծաթեայ ճաճանչ մը ազուցուած և բոլորտիքը հետեւեալ լատիններէն արձանագրութեամբ, Աս ծնաւ Յիսուս Քրիստոս ի Մարմայ կուսին: Այս սեղանէն երեք մեթը զէպի հարաւային արևմտեան կողմը երեք տատիճանով վար կ'իշուուի Մատուրը, ուր լատինք կը պատարագեն, ինչպէս նաև անոր արևելեան կողմի երից մոզուց կոչուած սեղանին վրայ, ուր ըստ աւանդութեան մուգերը կանգնած էին իրենց ընծանները Մանուկ թագաւորին մատուցած ժամանակ: Այս վերջին սեղանին համար՝ կ'ըսուի թէ Հայոց սեպհական էր, որուն կանթեղին մախարան տակաւին կը տեսնուի (տե՛ս Համենէ, Պատմ. Երուսաղէմի. էջ 288): Այսին արևմտեան զուռը լատինաց կը պատկանի, ուրիէ իրենց եկեղեցեայ գերեզմաններէն անցնելով: Ա. Ծննդեան եկեղեցեայն մէջ կատարուած ժամերգութեան, Ա. Պատարագի, հանդէսներու և այլ սովորութեանց, ինչպէս նաև կամքելուներու և պատկրեներու մասին տեղեկանալու և ասոնց վերաբերմամբ տեղի ու-

հեցած դատերու մանրամասնութեանց համար տեսնել Աստուածատուր Եպս. Տէր Յօվհաննէսիանի Պատմ. Երուսաղմէի երկհատոր գիրքը, և Ա. Աթոռոյ տպաբանէն հրատարակուած Բովանդակուրիւն Ազգ. Անփականութեամբ խորագրով տետրակը:

2.—Յովհաննէս Արքակո. Տունի կամ Տայեցի Բերդնելսի մէջ.—Ա. Ծննդեան եղեղեցիին նկարագրութիւնը աւարաելով պարտք կը զգաց յիշատակել Գարգմանի արքեպս. Տայեցիին Բեթղեհէմի եկեղեցւոյն այցելութիւնը, քաղելով Վարդան վրդ. Բարձրերգիին Տիեզերական Պատմութեան գրքէն (Էջ 201-204). առյն արքեպիսկոպոսը՝ ճգնասուն եկեղեցական մը՝ (Էջ 1263) բոկուն ուխտի կուգայ երուսաղէմ, եւ Ա. Յարութեան տաճարին մէջ երեք յիսնակներ կը մնայ անհաց եւ անչուր, յատին կեցած և լուս. իր վարքովն կը զարմացնէ Փաննկները և կը տարածուի անոր համբաւը իրը հրաշագործ: Ա. Յարութեան տաճարին մէջ Գարգմանի արքեպիսկոպոսին Ա. Գերեզմանին վրայ կատարած հրաշալի լուսավառութեան առթիւ Բարձրերգիին պատմուածքը զանց ընելով՝ բառ առ բառ աշխարհաբարի կը յիբաժնմ միայն նոյն եպիսկոպոսին Բեթղեհէմի ուխտաւորութեան ժամանակ տեղի ունեցած պատմական մէկ զրուակը զոր կը յիշատակէ զարձեալ Բարձրերգիին: «Երբ Ա. Բերդնելս զացի եւ տեսայ որ Սուրբ Առաքելոց պատկերները հնի եկեղեցին պարհապնդուն վրայ նկարուած իին, եւ ըշնամիները անարգութեան պատմական անոնց այցելու փորած իին, շատ տրամաց, և ալորեցի Ա. Առաքելոց եւ պացեցի որ իման յայտնեն քե իրենց հանո՞յ և ամեն տեղ իրենց պատկերը նկարել. Եւ երբ Երուսաղմէի դարձայ, նոյն զիշերը տեսիլի մը մէջ տեսայ երկու փառաւոր մարդեր՝ որ իման կուզային եւ ես անոնց առջելը նկանով ըսի թէ՝ ո՞վ ի՞ֆ դուի, Աստուծոյ առարքեր, եւ անոնք կ'ըսնէ. Պետք ու Յովհաննէսի, դու երբ Երուսաղմէի դարձայ, այդ բանը բնաւ մէզի հանոյ չէ. ձանձացած են եւ տեղ տեղ ալ կը յայտնեն, բայց մէիկ չին ըներ մէզի:

1169 Բաւականին եր որ, ինչպէս տեսանք (Սիոն. 1930, էջ 216—220), Յայնք

և Լուտինք համաձայնելով Ա. Ծննդեան եղեղեցիին պատերը և պարիսպները զարդարեցին նկարներու և մողայիքներու անօրինակ ճոխութեամբ մը, ինչպէս պարզեցինք նոյն յօդուածին մէջ, թէ ուխտաւորք հիացմամբ և զմայլանքով կը խօսին այդ նկարակերտ գաւելիներուն եւ կամարներուն վրայ: Ա. Երկրէն նոր մեկնած էին Լատինք եւ անոնց թագավորութիւնը մէջ, թէ չպիտի ախորժէին Ա. Կուսի տաճարին ճոխ պատկերագրութեանքն, եւ անպակաս պիտի ըլլային քանգող ձեռքեր, ինչպէս կ'երեսի Գարգմանի արքեպիսկոպոսին նկարագրութեանքն: Անոր այցելութեանքն տառջ 30 տարիներ անցած էին երբ նոյն նկարները ու մողայիքները շինուած էին արգէն, եւ Տայեցին պատմութիւն կ'ունենար իր այցելութեան դիմուելու այդ չափազանցօրէն ցուցագրուած պատկերներու ճոխութիւնը: Նոյն նկարներու տպաւորութեան տակ իր առջեւ պարզուած տեսիլը կը ցոլացնէ թէ Տայեցիին միտքը այնքան հաշտ չէր նկարուուած այլազան պատկերներու տապաւութեանքն: Անոր պատմուած տեսիլը մեզ կը պարզէ իր հայրենիքին՝ Գարգմանի (Գանձակ) մէջ է, դարուն տեղի ունեցած պատկերամարտութեան հետեւալ գէպքը (տե՛ս Ա. Կողանկայտուացի, Պատմ. Աղուանից, Էջ 401-405): Եղիվարգեցի Մովսէս կաթողիկոսի օրով՝ երբ Աղատ զետին անդիի կողմը յունահայ կեղրոններու մէջ ծագում տոած էին բիւզանդական պատկերամարտութեան հոյն ոգիով վարուկուած երեք հայ կրօնաւորներ Յանուանանայ, Թաղիու և Գրիգոր Գարգման տպաստանելով պատկերամարտութիւն կը քարոզին և կ'ուզեն չնջել պատկերները: Եղիվարգեցի կաթողիկոս կ'իմանայ անոնց արարքը և Գարգմանի իշխանին միջոցաւ բանի կերպով անոնք կը զրկուին Հայոց կաթողիկոսին: Այս տողերը առնուած են այն պատմախանագրէն զոր Յօվհանն Մայրագումեցի հոչականուն վարդապետը գրած է նոյն կողմներու Դաւիթ Եպիսկոպոսի խընդունքով: Մայրագումեցիէն մինչեւ Գարգմանցի արքեպիսկոպոսը հինգ ու կէս զարեր անցած էին, բայց պատկերամարտ հայ կրօնաւորներու ցանած սերմերն զուցէ

Գարդմանի երկրին մէջ գաղտնօրէն բողը բոջած ու անսնք հատեսողներ ունեցած են. և կրնայ հաւանական նկատուիլ որ Գարդմանի ուխտաւոր արքեպիսկոպոսը, թէեւ խստակրօն ճգնաւոր մը, բայց ներքնապէս տհած էր Բեթղեհէմի եկեղեցիին մէջ նըշկարուած պատկերներու առատութեան, և այդ պատճառաւ կ'ունենայ յիշուած տեսսիլը:

3.— Քանի մը խօսք ալ Բեթղեհէմի Հայոց վանքին վրայ: Մեր պատմութեան մէջ կը յիշատակուին այլեւայլ դորերու ընթացքին թէ եկեղեցական և թէ աշխարհական ուխտաւորներ. շատ անգամ բազմութեամբ կը լեցուէին անոնք: Վանքերը Ս. Երկրին մէջ կեղրաններ էին ոչ միայն աղօթքի եւ բարեպաշտական գործերու, այլ նաև կը ծառայէին ուխտաւորներու իրր իջևան: Բեթղեհէմի մէջ Ս. Ծննդեան եկեղեցիին կից ունեցած ենք վանք մը, ուր կարելի էր մտնել տաճարի հայոց դըռնէն՝ որուն վրայ վերագոյն գրեցինք, եւ արտաքին փոքր երկաթեայ գոնէն՝ որուն բանալին շատ հին ժամանակ Հայոց քով կը մնար, և յիտոյ ուրիշներ սեպհականեցին զայն: Որքան հին էր Հայոց ուխտաւորութիւնը՝ այնքան հին էր Բեթղեհէմի վանքը: Առաջին վկայութիւնը կը հասկցուի Լատին եկեղեցւոյ հայրեքն Ս. Յերոնիմոսի (331-420) խօսքերէն զոր կը յիշատակէ իր նամակներէն միոյն մէջ: Յերոնիմոս Հոռովմէն եկու ու իրր մենակեաց հաստատուած էր Բեթղեհէմի Ս. Ծննդեան այրին մօտ. իր խօսքերը ասոնք են. «Ի՞նչ ըստ Հայոց, Պարսից, Հնդկասանի եւ Երովապիոյ եւ նոյն իսկ Եգիպտոսի, Պոնտոսի, Կապաղովիլիոյ եւ Միջազկիի եւ արեւելամ երկիրներու ժողովրդոց, որոնց վանականներու բազմութիւնները ամեն օր մեր մօս կը հասնին: Հայր րողած է իր կապարձը, Հոնի Սաղմուանանը կ'ուսանին, իրենց հաւատի շնորհեամբ տացնելով ալիւրական եղեամը կամ ձիւնը»: Հայոց վանականները քանի որ Դ. գարուն գունդագունդ կը հասնէին Բեթղեհէմի մէջ ուխտի համար, կը նշանակէ թէ Յերոնիմոսի օրերէն արդէն հիմնարկուած եւ հաստատուած էր Հայոց վանքը ու ժամանակի ընթացքին ընդարձակուած էր. նայելով այժմու կառուցուածքին կը դիտուի որ ի սկզբան ան շատ փոքր էր,

բայց 1621-ին Գրիգոր Պարոնտէր պատրիարքը ընդարձակած է զայն զնելով մերձակայ խանը և չէնքերը ու կցելով գանոնքին: Ան հաստատած է ուխտաւորաց յատուկ իջևաններ, հայի փուռ եւ սեղանատուն, պատրիարքի խուց մը, պարտէզներ և ջրհորներ. ասոնցմէ զատ շինած է Ս. Աստուածածնի անուամբ գեղեցիկ եկեղեցի մը, որուն ճակատը զետեղուած է հատեսեալ յիշատակարանը. Ես Գրիգոր Եպսուու և առաջնորդ Ս. Երուսաղիմայ. նորողիցի ի Սր. Ծննդայ զիմանակ ազգիս մերոյ ՌՀ. ըրպին (= 1621), յիշատակ նոզոյ իսոյ և ծնողաց, ի վայելումն եւ ի պարձան Հայոց. որի ժամանակի յի արժի ասացի Աստուած ողորմանցի, և Տէր ձեզ ողորմանցի, ամեն: Սյո Եկեղեցին ու Վանքը Եղթայակիր պատրիարքի օրով ալ կարեսը նորոգութիւններ ունեցած են, ու վերջին երկրաշարժին ալ նորոգուեցան դարձեալ թէ եկեղեցին եւ թէ Վանքը:

Զանց կ'ընենք յիշատակել Վանքին այլեւայլ մասնակի նորոգութիւնները եւ յարդարումները: Վանքը ունի միարանութիւն մը և ժամարարներ, Տեսուչ վարդապետ մը որ կը հոկէ եկեղեցական արարողութեանց ու վանքին մատակարարութեան. կանուխէն նպիսկոպոսի մը կը յանձնուէր նոյն պաշտօնը, Յունաց նման: 1860-է սկսեալ մինչեւ մեր օրերը տեսուչներու ցուցակը կազմուած է. իսկ նախորդները կանոնաւոր ցուցակ մը գմբախտարար չեն ունեցած: Այժմու տեսուչն է Հոգ. Տ. Վահան Վրդ. Գէօրգեան:

Վերև յիշեցինք լատին նշանաւոր գիտնական և մեինիչ Ս. Յերոնիմոսը, որ Ս. Ծննդեան այրին մօտ վանք հաստատած էր, ինչպէս նաև ունէր դպրատուն մը կամ համալսարան մը, շինուած մարմարեայ սիւներու վրայ: Լատին մատենագիրները ու մեր միարանաց աւանդութիւնը կը վկայէն թէ նոյն Համալսարանը կը գտնուէր մեր վանքի սեղանատան ներքեւը, և նոյն տեղը մեր Եղթայակիր պատրիարք թէւ եկեղեցիի վերածած էր, բայց յիտոյ խափանուած ու հողով լեցուած էր: Երկու երեք տարի առաջ հոգելոյն Դուռեւան Ս. Պատրիարքի հրամանաւ լեցուած հողերը պարպուեցան ու քանդակազարդ մարմարեայ սիւները մէջտեղ հանուեցան:

Մեծապէս բազմալի էր որ Բեթղեհէմցի հայերը յիշէին Ս. Յերօնիմոսի պահածալի Համալսարանը ու ջանագիր ըլլացին իրենց փոքրիկ զպրոցը հոգալ ու իրենց տղոցը սորվեցնել կրօնք և ուսումն, որպէսզի կարողանացին հոգեւոր ծառայութիւն մը մատուցանել Պրիստոսի Ս. Ծընդդեմն եկեղեցին:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. Ա.Պ.Ա.Խ.Ա.Ռ.Ի.Խ.Ի.

(Ա.Ե.Բ.Զ.)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԳԻՊՏԱՀԱՅՈՒԹԵԱՆ
ԷՅՈՒՊԵԱՆ ՍՈՒԼԹԱՆՈՒԹԻՒՆ

1174-1250 թ. վ.

Ա.

ԳԵՂ ԳՐ. ՄԱՅՈՐ ՅԱՐԻԴԻ

Յաթիմի կայսր-խալիֆաներու կողմէ 969-1171, մօտ երկու հարիւր տարուան չըջանին, Եգիպտահայերու արուած անօրինակ չնորհքներուն և բարիքներուն փոխարէն՝ խալիֆայութեան իշնալէն ետք, անոր վերակենդանացման համար, հայութեան ազգային ամենափառաւոր յատկանիշը կազմող երախտապիտութեան զգացումով, Եգիպտահայերը Ֆաթիմիներու կուսակիցներուն հետ միանալով ապստամբեցան ու կոռւեցան գահուն յափշտակիչ Սալահէտափինի դէմ. առ այդ մէծ կոտորումներու ենթարկուեցան թէպէտ(*), բայց Եգիպտահայ զալութը ի սպառ չընաչնջուեցաւ Եգիպտոսի մէջէն:

Ժամանակը արդէն ընտառ նպաստաւոր չէր քրիստոնեաներու աճումին կամ բարձրացումին: Սալահէտափին, Հալէպի Առևթան Նուրէտափինի Եգիպտառությունը, Ֆաթիմի խալիֆայութեան ժառանգները արգելափակիլէ և իշխանութիւնը իր ձեռք տանելէ ետք, Նուրէտափինի խորհուրդով ընդհանուր հալածանք սկսաւ Ֆաթիմի բոլոր յիշատակներուն դէմ: Պետական բոլոր աչքառու անձնաւորութիւն-

(*) Տեսնել 1928 «Ախոն»ի մէջ մեր յօդուածը «Եգիպտահայերը Եյուղեան իշխանութեան ու բայց, 1171-1173ի մէջոցին համար:

ները ճամբեց և իրեն կուսակից անձիր զւրու, որով այդ բոլոր հայերը որոնք գիրք մը կը զրաւէին զրկուեցան իրենց գործերէն և կառավարական ասպարէզը բոլորովին գոցուեցաւ իրենց առջև: Ֆաթիմեաններու կողմէ հիմնուած Ազհարի կրօնական համալսարանին հրաման եղաւ որ յիտ այսու Արևնի Մահմետականութիւնը դասախոսութիւնը վախարէն ներկայացնէին մաթիմիները: Եղիպտական բանակը կասկածելի նկատուելով, զայն ցրուելու հրաման եղաւ և Սալահէտափին Սուրբայէն բերուած Քիւրտաբրով նոր բանակ մը կազմակերպեց: Բայց դեռ ինքնազմիներու կուսակիցներէն վըտանգուած զգալով, Պահիրէի մէկ կողմը չինեց նշանաւոր բերդ մը, որ մինչեւ այսօր գոյութիւն ունի:

Այս ամբողջ զործունէութեան ընթացքին, Սալահէտափին մէկ կողմէն ալ ժողովը քրդական մոլիսանդութիւնը քրիստոնեաներուն դէմ զրգուել ջանաց, զի Խաչակիրները այն ատեն հաստատուած էին Պաղպատինի մէջ և ինք կ'ուզէր այդ կողմէնը ճարքը քրիստոնեաներէն:

Իր փառախրական զգացումներուն զոհցում տալու համար, երբ 12 Ապրիլ 1174-ին Սուլթան Նուրէտափին մեսաւ, չճանչցաւ ասոր յաջորդին իշխանութիւնը, և ինքինքը Սուլթան հոչակեց Եղիպտոսի Մէլլի Ալ Նասիսսին ետորդ Պին Այլուադիանութը, որ թուականէն կը սկսի Եյուպեան Սուլթանութիւնը: Ասկէ վերջ այլիս ազատ ընթացք տուաւ իր նպատակներուն:

Ֆաթիմի վերջին խալիֆան դեռ չմեռած՝ Սալահէտափին իրը անոր վէզիրը լայն առիթներ ունեցած էր չափուելու Խաչակիրներու հետ և ուժեղ կերպով տնոնց զգացնել առուած էր իր ուժը, անձննելով անոնց արկածախնդրութիւններուն մէծ մասին: Ինք այդ կոփաներու ընթացքին իր այնքան փառաւոր յաջորդութիւնները, վերջ դնել Խաչակիր իտէալներուն, բայց իր ապագային համար մասնաւոր նկատումներով յարմար սեպած էր կիսատ թողուլ զործը: Զի իրը Եղիպտոսի վէզիր կը գործէր, և եթէ իր բոլոր ուժը ի սպաս դնէր Խաչակիրներու փճացումին, Խալիֆային անունը բարձրացուցած

պիտի ըլլար և ինքզինքը տկարացուցած, մինչ իր նպատակն էր ինքզինքը տէր դարձընել ամէն բանի:

Միւս կողմէն խաչակիրներն ալ տեսնելով իրենց թշնամիներուն որքան վատնաւոր նոյնքան զօրաւոր ըլլալը՝ լաւաղոյն սեպած էին հաշտ ապրելու քաղաքականութեան հետեւ, ու գաշնազիր մը կընքուած էր իրենց և Սալահէտտինի միջներարու վրայ չչարձակելու:

Դժբախտաբար, Խաչակիրներու արկածախնդրական ոգին հանդարտ չէր կըրնար կենալ: Դաշխնքէն վերջ Սալահէտտին իր բոլոր ուշադրութիւնը դարձուց իր զիրքը ներքնապէս ամրացընելու և նշիպտոսի մէջ կառավարութիւնը վերակազմելու իր շահերուն համապատասխան կերպով: Արտաքին զործերու համար իր ցոյց տուած առերեւոյթ անհոգութիւնը, քըլստոնեաներու կողմէ սխալ մնենուելով՝ տկարութիւն համարուեցաւ, ու Երուսաղէմի Պալտուին Դ. Թագաւորը, թէ՛ ինքզինքը իր խոռվարար իշխաններուն իրարու դէմ ունեցած երկպառակութիւնով իրեն տուած նեղութիւններէն ազատելու և թէ՛ նոր երկիրներ գրաւելու և ընդարձակելու երկեակ նպատակներով, զրժեց Սալահէտտինի հետ իր ունեցած դաշխնքին պայմանները, և հրաման ըրու իսլամ երկիրներու վրայ յարձակիլ:

Սալահէտտին որ արդէն Եղիպտոսի մէջ ամէն բան իր ուղած ձեռով կորդադրած էր և տէր եղած էր իշխանութեան, այժմ զուրսիններով զրադուելու ժամանակը եկած համարեց և օգտուելով Երուսաղէմի թագաւորին արարքէն՝ յարձակեցաւ Պաղեստինի վրայ: Ամէն կողմէ վառաւոր յաջողութիւններ ունեցաւ Իսլամ բանակը և հասաւ Ասկազն քաղաքը, որու բերդին մէջ, ամէն կողմէ լքուած, ապաստանած էր Պալտուին Դ. թագաւորը սակաւ ուժերով: Սալահէտտին, հաշուելով թէ կարելի է քիչ զօրքով պաշտառումի առնել բերդը և անօթութեան ենթարկելով մէջինները, յանձնուելու ստիպել զանոնք՝ հրաման ըրու իր բանակի մէծ մասին երթալ և առպատակել ըլջակայ երկիրները: Այս ոչայնքան-իսհեմ արարքը շունչ տուաւ պաշտաբեաներուն, որոնք դաղտագողի դուրս ելլելով բերդէն, անակնակալ կերպով յար-

ձակեցան Սալահէտտինի վրայ, որուն զերի բռնուիլը շատ որոշ էր, եթէ իր քիւրտ անձնապահ զօրքերու փոքրաթիւ խռումը ը կերմարդկային ճիգերով չզիւրացնէր անոր փախուստը: Խաչակիր առպետները ինկան փախստականներու ետեւն և սկսուանուելի վաղքը մինչեւ Պաղեստինի սահմաններէն զուրս, ուր Խաչակիրները ըստիպուեցան կասեցնել իրենց խոյանքը և Սալահէտտին հասաւ Պէլտէիս քաղաքը 1178 ին:

Իր կրած այս պարտութիւնը պատճառ եղաւ որ Սալահէտտին լաւ տեղեկանայ Խաչակիրներու ուժին և ուղմագիտական միջոցներուն: Քիչ ժամանակի մէջ ահազին բանակ մը կազմելով, դարձեալ յարձակեցաւ Պաղեստինի վրայ և կայծուկի արագութեամբ շատ կողմեր գրաւելով հասաւ Սիրոն, որու ըրջակայքը հանդիպելով Պալտուին Դ. ի բանակին, զարկաւ ցրուեց զայն, և քիչ մնաց թագաւորն ալ գերի բռնէր եթէ սառ'ը ալ անձնապահ զինուորները հրաշքով մը չփախցնէին զայն Սալահէտտինի ձեռքէն:

Պալտուին թագաւորին պարտութիւնը Պաղեստինի տէր զառնալ չէր նշանակեր սակայն, զի երկիրը բաժնուած էր շատ մը կոմսութիւններու, և ամէն կոմս ունէր իր անձնական բանակը և ուժը: Խոլամաները այս կացութեան լաւ տեղեկակ էին. որով Սալահէտտին ստիպուեցաւ պարապիլ մաս առ մաս կոմսերու ձեռքէն գրաւելու կոմսութիւնները, որոնց ամէնուն զէմ շատ յաջող յաղթութիւններ տարաւ:

Այս ատեններ Քէրէքի խաչակիր իշխանը Նլոն Տլ Շաթիյյօն տարօրինակ գաղափարը յղացաւ Քէրէքի և Շովալէքի խաչակիր զօրքերէն բանակ մը հաւաքելով երթալ Մէտիննէին վրայ յարձակելու և իսլամ մարգարէին ոսկորները առնելով եւրոպա փոխազրելու, որպէսզի իսլամները, քրիստոնեաներէն հեռու՝ զուտ արարական կեղրոն մը չունենան ներշնչուելու ու կազմակերպուելու: Պաղափարը մարմին առաւ և գործադրութեան սկսու: Յարձակումը ծովէն եղած ըլլալով, Սալահէտտին յարմար սեպեց նոյն կերպով կատարելու հակայարձակումը, բայց որպէսհետեւ իր սակագիտութիւնը և զինուորական պատրաստութիւնները ցամաքային

էին աւելի, ստիպուեցաւ դիմել Եզիպտոսի մէջ Թաթիմի խալի փայութեան օրերուն մէծ հոչակ հանած հայազգի ծովակալ Աթիլին իլ ՀԱԿԻՂԻ, որ նոր ռէժիմին պատճառով քաշուած կեանք մը կ'ապրէր:

Լուլու սիրով ընդառաջ զնաց Սալահէտտինի զիմումին: Կաղմակերպեց Եզիպտական հաւատարմիզը և համեմելով խաչակիրներու ետքէն, ահուելի յորձակում մը զործեց անոնց վրայ: Յաղթութիւնը թէ՛ հոչակաւոր և թէ լման եղաւ: Խաչակիր հաւատարմը փճացուեցաւ ամբողջապէս: Բոլոր զիմուորները որէ անցուեցան և լուլու անձամբ երկու բարձրաստիճան ասպեսներ խողխոզեց Խոլամ մարզարէին գերեզմանին վրայ: Քրիստոնեաներուն հետքը ջնջուեցաւ խոլամ սրբավոյքերէն ու լուլու իր հետ 10 բարձրաստիճան խաչակիրներ բերաւ Գահիրէ, զորս տուաւ խոլամ կղերականներու, որպէսզի անոնց ձեռքով սպաննուին իրը զոհ: Խոլամութեան համար հայազգի Լուլուի մատուցած ծառայութիւնը այնքան կը գնահատաւի խոլամ գրողներէ որ անոնցմէ հոչակաւոր պատմաբան Մաքրիզի կ'ըսէ թէ «աշխարհի բոլոր խոլամները պարտին միշտ օրէննել անոր յիշատակը»:

Հայազգի Լուլու-էլ-Հակիպ ստացած էր մէծ հոչակ և հսկայական հարստութիւն մը: Ունէր վեց զաւակ: չորսը աղջիկ, երկուքը մանչ: Իր աղջիկները իշխանազայել օծիխաներով ամուսնացուց շատ բարձր զիրքի տէր անձերու հետ: Իր ծերութեան մօտենալուն իր հարստութեան կարեօր մասը բաժնեց իր երկու որդիներուն միջև և ինքինք բարեկործական գործերու տուաւ: Ամէն օր երկու հազար հաց, եփուած կերակուր և կարագ կը բաշխէր ազքատներուն անձամբ: Անուանի էին իր տուած խիստ ճոխ սեղանները, որոնց ներկայ կը գտնուէին Եզիպտոսի ամենամեծ երկելիները, որոնց քով մէծ յարդանք կը վայելէր և որոնց հետ լաւ մահրմութիւն կը մշակէր: Եզիպտահայ հալածանքներու տասնեակ մը տարիներուն միջոցին (1172-1182) ստիպուեցաւ քաշուիլ երենալէ: բայց Սրբարիոյ մէջ իր ունեցած յաջողութիւնները առաջուրնէ աւելի փայլուն կերպով կերահասատեցին իր զիրքը, ինչպէս նաև Եզիպտահայութեան վիճակը

բարւոքելու պատճառ եղաւ, որը թերես բոլորովին լաւանար, եթէ 1181 թուին Կիլիկիոյ Հայոց Ռուբէն Բ. իշխանին (1174-1185) խանմներու կատաղի թշնամի Քերէքի լատին իշխան՝ Ռընօ Տէ Շաթիյօնի աղջկան հետ ըրած ամուսնութիւնը զօրաւոր պաղութիւնն մը յառաջ բերած չըլւար հայ-իսլամ յարաբերութիւններուն մէջ:

Սուլթանական շրջանակի մէջ, անշուշտ Լուլուի արարքներուն չնորհիւ, Հայոց հանդէպ տեղի ունեցած մտայնութեան բարւոքումին օգտուելով 1183-6 ըմջանին Կիլիկիոյ Ռուբէն Բ. իշխանապետին եւ Գրիգոր Տղայ Կաթողիկոսին կողմէ Եզիպտահայոց ինպաստ զիմումներ կ'ըլլան Սալահէտտինի մօտ, որ բարեկացակամ վերաբերում ցոյց կուտայ և հայկական պատուիրակութիւն մը, բաղկացած հայ եպիկոպոսէ մը և երեք քահանաներէ, Գահիրէ կուգայ իրեն հետ բերելով Եզիպտոսի Սալահէտտինի ներկայացուցիչ Մէլլք Թաքի կտտինի ուղղեալ Սալահէտտինի և Մէլլք Մէլլքէտտին Սպու Պէքրի հրամանապիրները, որպէսզի Պատաթինի (Այգեստան) եւ Զուհրիի մէջ գտնուած հայ եկեղեցիները վերադարձուին Եզիպտահայերուն: Հայ եպիսկոպոսը կ'իջենանի Հարեթ Զուկելայի Հայոց Ս. Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին ուր կը բնակի և ժամանակ մը վերջ կը վախճանի: Նոյն շրջանին Կիլիկիայէն հայ մը Եզիպտոս կուգայ և նախապէս հայերուն պատկանող եկեղեցիի մը մէջ կը փնտոէ Վահրամ Պահլաւունի Եզիպտահայ վէզիրին (որ իշխեց 1132-1134) պահած գանձը, բայց չի գտներ, կողոպտուած ըլլալուն:

Մինչ Սալահէտտին զբաղած էր Խաչակիր իշխանութիւնները մէկիկ մէկիկ իր լուծին ներքե առնել և վերջ տալ Պաղեստինի քրիստոնեայ պետութեան, իկոնիոյ Սելճուկեան Սուլթաննը՝ Դըլլան Արսլան՝ մէծ բանակով մը յարձակեցաւ Պաղեստինի վըգայ: Սալահէտտին, մէկ կողմ թողլով քըլըրիստոնեաները, այս նոր վասնզին դէմ զնաց և քիչ ատենի մէջ մէծ մէծ յաղթութիւններով կոտրեց Սելճուկեան ուժը և իր սահմաններէն դուրս վանեց զանոնք: Սելճուկները բոլորովին ուժապատա, վրայ չի տալու համար իրենց խոկ բնիկ տեղերը, հաշտութիւն առաջարկեցին: Ասոնց հետ

և կան նաև արդէն իսկ ծանրօրէն տկարացած Խոչակիք իշխաններու կողմէ հաշոռութեան առաջարկներ և Սալահէտտին ճարպիկ քաղաքականութեամբ մը, իր թշնամիները նեղը գնելով, իրեն գէմ Սելճուկ-Խոչակիք զաշնակցութիւն մը չստեղծելու համար, առժամանակէս բարձի թողի ընկելով Պաղեստինը Խոչակիքներէն հիմովին մաքրելու իր նպատակը, ընդունեցաւ իրեն եղած առաջարկները և իրեն համար բաւական նպաստաւուսը պայմաններով հաշուեցաւ ամէնուն հետ:

Այս զաշինքէն քիչ ետք երուսաղէմի Պալառին Դ. թագաւորը բորոտութեան ախտէ բանուելով վախճանեցաւ 1185-ին. անոր յաջորդեց իր ութնամեայ քեսորդին, այսինքն Պալառին Դ. ի Սիափիլ քրոջ և ասոր առաջին ամուսին Գուլիէլմոսի որդին, Պալառուին և. անունով: Այս զեռատի թագաւորն ալ տարի մը ետք 1186-ին վախճանեցաւ բորոտութեամբ և անոր յաջորդեց Պալառին Դ. ի Սիափիլ քրոջ երկրորդ ամուսինը՝ Պուփուն Լուսիննեան, որու ընտրութիւնը անվերջ երկպատակութիւններու դուս բացաւ:

Երբ մէկ կողմէն Խոչակիք Տէրութեան արքայական շարունակութիւնը, չափահաս և օրինաւոր յաջորդներու չզոյութեան պատճառով, մեծ կնձրաներ և նախանձներ յառաջ կը բերէր՝ շրջակայ խոլամ Մուլթանութիւններու կացութիւնն ալ նոյն ընթացքը կը ստանար: Մուսուլի և Հալէպի Առութաններն, որոնք այս ատեններ վախճանեցան, իրենց իշխանութիւնը տիրարար ձեռք առնող յաջորդներ չձգեցին եւ ժառանգներու միջն սկսաւ գահերու շուրջ կատաղի կոիւններու շարք մը, որոնք վերջ գտան իզզէտտին Մաքսուտ անուն անձի մը սուլթանական տիտղոսներուն տէր դառնալովք: Իզզէտտին սիսերիմ հակառակորդն էր Սալահէտտինի, այնպէս որ իր առաջին գործը եղաւ հսկայ բանակ մը կազմակերպել և միաբանելով երուսուղէմի Պուփուն թագաւորին հետ յարձակիլ Սալահէտտինի երկիրներուն վրայ:

(Շարունակելի)

ԲԱՆԱԿԻՐԱԿԱՆ

ԱԻԵՏԱՐԱՆԻ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԻՆԱԿ ՄԸ

ԱԱՏԻՐՆ ԿՐԿՆԱԳՐԻ ՄԸ ՀԱՄԱՁԱՑՆ

Նախ և առաջ տամ կորպ մը ծանօթութիւններ, Կրկնագրին զանողն է E. S. Buchanan(¹): Ան է որ կրկնագրիը լուծած, և Լատիններէնէ Անգլիկանի թարգմանած է: Բագմահմուտ հեղինակին հանդիպեցայ 1929 Ապրիլ 26-ին Նիւ-Եորք քաղաքին հինգերորդ պողոտայի և 42րդ փողոցի մատենագրանին ձեռագրաց բաժնին մէջ, ուր հայ. ձեռագիր մը պրատելով զրադածէլի նշանաւոր և քաջածանօթ հեղինակը հետարքը բարձրուելով աշխատութեամբս, ինձի մօտեցաւ և խօսակցութեան ընթացքին ինձի նուիրեց օրինակ մը իր երկերէն միոյն, ստորագրելով զայն: Յարմոր կը դատեմ Սի՛նի ընթերցողներուն ներկայացունել 76 էջնոց շահեկան այդ գրքոյիկին պարունակութենէն մաս մը և հեղինակին յասաջարանը, թարգմաներով անդիւրէնէ:

E. S. Buchanan 1896 - 1911-ի ըրջանին եպիսկոպոս Ռւայւորթի հետ, (վերջինս հրատարակիչ Օքսֆորդ Վուլկաթայի), եւրոպացի մեծագոյն լատինուգլուխներէն մին է: Երկուքը ծանօթացած և աշխատակցած են Սալիկապուրիի Մայր Եկեղեցւոյն մէջ 1896 ին: E. S. Buchanan ակսած է աշխարհի հընագոյն ձեռագիրները, ծանօթ է նաև Աւետարանին հայերէն թարգմանութեանց տարբերութեանց: Այցելած է Ֆրանսա, Անգլիա, Իրլանտա, Դերմանիա, Աւստրալիա, Իտալիա և Եւրոպայի զիսաւոր մատենագրանները: Որևէ ապրող լատինագէտէ աւելի լատին հրատարակութիւններ ըրած է, նոյն իսկ աւելի քան իր ուսուցիչը Սալիկապուրիի եպիսկոպոսը:

1902-ին Բարիգի մէջ սկսաւ զրացիլ կրկնագրերով, Ֆլէյջըի կրկնագիրը՝ որուն լուացուած զրութիւնը Եւրոպայի լաւագոյն զիտնականներուն չանքերը ապարգիւն հանց, իր կողմէն կատարելապէս լուծուելէ վերջ՝ 1907-ին Օքսֆորդի համա-

(1) An Unique Gospel Text, E. S. Buchanan pub. Heath Cranton Limited, Fleet Lane, London, E. C.,

լուրանէն հրատարակուեցաւ : Անիր կեանսքը նուիրած էր 1896-էն ասդին Աւետարանին բնագիրը գտնալու նպատակին :

Ստորև կուտամ իր վերոյիշեալ աշխատաթեան յառաջարանը թարգմանուած անդէրէնէ :

Աւետարանաց այս եղական գրութեան զիւտը եղած է 1916-ին, նիւ-Եորք քաղաքին մէջ : Կրկնագիրը պարունակող հատարը այժմ կը պահուի Ամերիկայի Ապօնիական Ընկերութեան հաւաքածոյին մէջ : Այս ընկերութեան հիմնագիրը և նախադաշնէ Մթ . Արչըր Միլթոն Հենթինիթոն : 1916 Մայիսին Սպանիական Ընկերութեան ձեռագրաց հոկիչ նշանակուած ըլլալով՝ ասիթը ունեցայ տանելու կրկնագիրը գրտառան շէնքին վերնատունը, և հոն արևի առատ լոյսով, ապակիով մը միայն ինձմէ զատուած, նուրբ մադաղաթներուն չնշուած բնագիրը կրցայ քաղել : Քսան տարիէ ի վեր կը փնտոէի Աւետարանին բնագիրը, եւ այդ նպատակով այցելած էի Եւրոպայի զիւտաւոր մատենագարանները . բայց ջանքիրս քիչ յաջողութիւն ունեցան : Այժմ նոր Աշխարհի մէջ գտայ փնտուածս մարգարիտը, որ Սպանիայի Թարակոնայի⁽¹⁾ տունէն բերուած է նախ Համապուրկ, յետոյ Լոնտոն եւ անկէ ալ նիւ-Եորք :

(1) Tagagona եղած է Մաւրիտանացւոց իշխանութեան տակ 850-1220 թ. Քրիստոնի, երբ Մաւրիտանացիք Սպանիայ այս մասին կը տիրէն : Թարակոնս հեղած է չատ մը բարեապաշտ և պատուար Հռոմէական կաթոլիկ քրիստոնեաներու բնագայրը Ա. և Բ. Պարերուն : Քրիստոնեաներու առաջին հօտը՝ Սպանիայ մէջ՝ հոս կազմուած է, Մաւրիտանացիք Հռոմէականութեան իրենց սահմանները թափանցելուն արգելք եղան, մէկպէտ վերջ ի վերջոյ տեղի տուին կրկնագիրս, գրուած իններորդ գարուն իր առաջին պարունակութեամբ (կրկնագիր չի վերածուած դեռ), կը գտնուէր Թարակոնայի Կաթողիկէին մէջ, ուր անշուշտ կը կարգացուէր ինչպէս ըսինք՝ շնչանը Մաւրիտանացւոց ազգեցութեան տակ ըլլալով ձեռագիրս պատօն կը մնար Հռոմէական եկեղեցւոյն գրաքննութենէն : Եւ ասկայն ժի դարսն երբ Մաւրիտանացիք հեռացան և Հռոմէական եկեղեցին իր ազգեցութիւնը կրցաւ հոս ալ տիրապետել տալ՝ այն ատօնն ձեռագիրս ալ ձեռք անցուելով իր բաւն գրութիւնը չնշուեցաւ և անոր տեղ մագաղաթին վրայ Հռոմէական եկեղեցւոյն ընդունած վուլկաթան ընդօրինակուեցաւ, այսպէս ըլլալով կրկնագիր, որ քսաներորդ դարուն միայն իր գաղանիքը գուրս տուաւ Է. S. Buchananի աշխատաթեամբ :

Թանկագին մագաղաթը իր սկզբնաւորով թաթիսուած էր քիմիական բարդագրութեանց մէջ, և կերուած էր մելանը գրեթէ ամբողջապէս . բայց մագաղաթին վրայի մետաղէ զրչին հետքերը ու խորքերը՝ որոնցմէ քիմիական բաղադրութիւնը հանած էր մելանը՝ կը մնային :

Սրբումը այնքան ամբողջական եղած էր որ Զ ամիս վերջը միայն վերահասու եղայթէ այդ ձեռագիրը ամբողջապէս կրկնագիր մընէ, և ոչ թէ մի՛ այլ երկո՞ւ անզամ գործածուած է Սուրբ Գրութիւնը ընդունելու համար : Յետոյ անտամպ օրերուն կատարուած խնամեալ քննութեամբ ասացին ընզօրինակութեան զիրը կարելի եղաւ գտնել և պահել յիշողութեան մէջ իրենց չափին ու ձեր :

Վերջապէս բառեր կազմուեցան և վերագտնուեցան իրենց պահուած վիճակէն, և այժմ մասամբ կը ներկայացուին ընթերցողաց, որոշ և տպուած կերպով :

Գրութեան ստացուած մասերը համեմատելով Աւետարանին, ասոր յաւելիալ մասերը կ'անհետանան : Հօն չկան սերընդարանութիւնք : Չկան անէծքներ : Թուզի ծառը ո՛չ անիծուած և ոչ ալ փճացուած է : Չկան Գալոց խնդիրներ : Յուզայական իրերը որոշ են իրենց բացակայութեամբ : Դազարոս չի տարուիր Արցանամու զիրիլը, և ոչ ալ փրկութեան Հրիից ըլլալը կը յայտարարուի : Տէրն Յիսուս չի ստորագրեր Հրէական Աւանդութիւնները, և ոչ ալ իր զամերուն մէջ կը գործած է : Դատաստանի օրը գոյութիւն չունի և ոչ ալ որեէ ակնարկութիւն կայ Աշխարհի վերջաւորութեան մասին : Առանձակ բառը ոչ մէկ տեղ կը հանգիպի : Բոլորը հետեղոններ են Տէր Յիսուսի և Սուրբ Հոգւոյն :

Մկրտութեան յիշատակաթիւլը չէ զըտնուած, և ոչ ալ իրը սրբութիւն Զատկական Ընթիրիքը շարունակելու հրամանները մեր Տէրը կատարից իր հետեղորդներով : Նիկողիմոս անուանուած փարիսեցին, որ նորագոյն զրութեանց մէջ Տիրոջ կողմէ հարցաքննուցաւ՝ պատասխան կ'ընդունի անկէ : «Մարդը՝ Աստուծոյ որդի կ'ըլլայ Սուրբ Հոգւով» :

Ամէն բան հոգեբանական է, և նիւթական իրերու չի դպիր . Բանը կը քառողէ Սուրբ Հոգւոյն խօսքերը մարդոց

հոգիներուն։ Տէրն Յիսուս իր ծնունդը կը յայտաբարէ կոյսէն, և ամէն յայտաբարութեան առթիւ ինքինքը կը միացունէ իրը Աստուծոյ Արդի՝ հոգիներու հօր և Սուրբ Հոգւոյն հետ, որ կը կոչուի հոգիներու Փրկչւ։ Ամէն բան Աստուծմէ է, և ամէն բան չնորհք է։ Սպառնալիքներ չեան և յիշատակութիւն չկայ Դժոխքիկամ Դիւհնիւ։ Անոնք որոնք ասկէ կ'անցնին՝ զեռ կուրացած չար ողիներէ՝ իրենց աշքերը պիտի բանան անմարմին կեսնքին մէջ ուր կը մտնեն։ Աստուծոյ որդիները անմիջապէս փառաց պիտի հասնին, ուր անոնք պիտի փրկուին չար ողիներու յարձակումներէն և յաւիտինական օրհնութիւն պիտի վայելին։ Ըստ երեսոյթի այս յատակ յայտանութիւնները աշխարհէն պահուած և հաշլածուած են մարդոց կողմէն, որոնք մեծապէս կարիք զգացած են այդպէս ընելու, որովհետեւ փափաքած են ուրիշ մարդիկը իրենց գերել, սատանային զրդումով՝ որ մարդուն զիմոււոր թշնամին է։ Մերներկայ տառապանքներէն ծնհել սրտագին ակնկալութեանց մին ալ է որ այս Պատերազմէն վիրջ քաղաքական և եկեղեցական բռնադատութիւնները անցեալին պիտի պատկանին։

Նոյն ատեն ընենք մեր աղօթքը առ Արդին Աստուծոյ։

Տէ՛ր, տուր մեզ Ասուրբ Հոգւոյ չնորհքը, որպէսզի չար ողիները չափիրէն մեռն ալ է որ այս Պատերազմէն վիրջ քաղաքական և եկեղեցական բռնադատութիւնները անցեալին պիտի պատկանին։

Լոնտոն Օգոստոս 15, 1918

E. S. B.

(E. S. Buchanan, M. A., B. Sc.)

Յարգոյ հեղինակը ինձի նուիրած գըրչքոյին մէջ զրիչով աւելցուց։ «Այս Թարակօնայի կրկնազիրին պարունակութիւնը այժմ հաստատուած է իր ընդհանուր զիծերուն մէջ ուրիշ կրկնազրով մը, որ ընդօրինակուած է Արմազի մէջ» (Իրլանտա) Դրդ գարուն, 350 ին։

Հոս կը թարգմանեմ կրկնազրին ընթերցուածքէն, զոր հեղինակը հրատարակած է զրքոյիրս մէջ լատին բնագրով և Անգլ. թարգմանութեամբ։

«Օրհնեալ են անոնք որոնք կը փնտան Աստուծոյ որդիներուն հոգիներուն փառքը, որովհետեւ անոնք հոգիներու

Փրկչին միջոցաւ պիտի ստանան Հոգիներու Հօր փառքը, և փառքը հոգիներու Փրկչին և փառքը Աստուծոյ Արդւոյն։ Օրհնեալ են անոնք որոնք անօթի և ծարաւի են հոգիներու Հօր փառքին և հոգիներու Փրկչին փառքին և Աստուծոյ Արդւոյն փառքին, քանզի անոնք պիտի զահացուին։»

«Օրհնեալ են անոնք որ կը հալածուին չար ողիներէ, քանզի կը պահին Հոգիներու Փրկչին իրենց խստաւմը, որովհետեւ անոնց հոգիները պիտի փրկուին չար ողիներէն հոգիներու Փրկիչին կողմէ։ (էջ 3)։»

Եւայլն եայլն։ Ուրիշ հատուած մը — կին մը ճամբելը (Մտթ. Ե. 27-32)

«Դու իմացած ես որ ըստւած է, մի չնար։»

«Բայց ես քեզի կ'ըսեմ. որեւ մարդու հոգի որ կը նայի կնոջ զբայց որ ստեղծուած է ողիներու Փրկչին կողմէ հոգիներու Հօր փառաց համար և փառաց համար հոգիներու Փրկչին և փառաց համար Աստուծոյ Արդւոյն՝ զուն կը փորձես ներազին, և ատով կը չնաս։»

«Դուն իմացած ես որ ըստւած է. ով որ ճամբէ իր կինը որովհետեւ նէ չնացած է, պատճառ եղած է որ նէ չնայ։»

Ահա միայն այս երկու պատառիկները իրր նմոյշ կը ներկայացունեմ։

Յ. Քիփրեսեան

Դանօր. Այս յօրուածը կը նատարակեն լոկ իր նետարեցականուրեան համար Այժմեան Աւետարանին նկամամբ ունի վերապահու չ'առքե այս յօրուածը։ Կերեւի թէ զետուած ընալիցը իր դարաւ պանդաւուեռ կազմէ շինուած համաօսւրին մըն է. նման բաներ պատճանած են պատմութեան մէջ։ **ԽՄԱ.**

ՎՐԻՊԱԿ

Նախորդ թիւին մէջ էջ 261 սիւնակը ու տող 18 դիւազկին կանդալ դիւանազկին։

ՏՈՔԹ. Ա. ՊԱՐՈՆԻԿԵԱՆ

ԵՒ

ԽՐԻՍԵԱՆ ՃԵՄԱՐԻԱՆ

— — — — —

Ասկէ քանի մը տարի առաջ թերթերէն լսեցինք Տոքթ. Պարոնիկեանի անունը. սակայն՝ ինչպէս իրողութիւն է մեր մէջ՝ թերթերուն զրածին կարելի չըլլալով բացարձակ վստահիլ, մանաւանդ որ կուսակցական համառակութեան պատճառաւ անսպաստ զրուածներ ալ հրեցան թերթերուն մէջ իր անուան չուրջ՝ ճշգրիտ դադափար մը չունէինք իր մոսին:

Բայց ժամանակ մը վիրջ, երբ ինք անձամբ հոս (Երուսաղէմ) եկաւ բանակցելու համար իր գործին և նպատակին չուրջ, մօտէն ծանօթանալով և մտերիմ՝ յարաբերութիւն մշտկելով իրեն հետ՝ ճանչցանք բուն Պարոնիկեանը-անկեղծ և գործունեայ հայր:

Տոքթ. Արմինակ բնիկ Վանցի է, և անդամ եղած է տեղույն Երիտասարդոց Բարեսիրական Միստեկան որուն անդամները՝ վառփոռն երիտասարդներ՝ նպատակ ունին կրօնական ու բարոյական ընտանի մթնոլորտ մը ստեղծել Վանի մէջ։ Պատերազմի ընթացքին, երբ ամէն ինչ կ'աւրուի, ինքը նոյն ոգիով եւ յարացոյցով Գերմանիա կը հաստատուի։ Հոյն կ'ուսանի աստուածաբանութիւն և բժշկութիւն, և ծանօթանալով Գերման մողովուրդին և լեզուին, կը տեսնէ որ Գերման Միստոնարութիւններէն ոմանք յանուն հայոց բարեսէր և հայասէր Գերմաններէ զրամ կը հաւաքեն և սակայն բուն նպատակին չեն գործածեր, այլ՝ իրենց կրօնական պրոպագանդին։

Աւստի Տոքթ. Պարոնիկեան՝ ազգասիրական ոգիէ մղուած՝ գործի կը լծուի Գերմանիոյ մէջ, քարոզելով «զուք ձեր զրամը հայասիրաբար կուտաք այս միստոնարներուն Հայոցհամար, սակայն ասոնք իր բուն նպատակին չեն զործածեր, այլ՝ իրենց կրօնական պրոպագանդին կը շահագործեն։ Եթէ կ'ուզգէք հայոց օգնել, ուզգակի հայոց միջուցաւ օգնեցէք իրենց, որպէսզի կարենան ինքինքնին գտնել, և գործուած անիրաւութիւնը գարմանել։» Նախապէս հակա-

ռակութիւնը կը սկսի անոնց և իր միջե, բայց Տոքթորը՝ ըլլալով ազգեցիկ խօսող մը, և զործունեայ ու եռանկուն քարոզիչն մը կը զրաւարուի խօսելու շատ մը եկեղեցիներու քեմերէն, և իր արհելքցիի վառվառուն եռեակայութեամբն ու անկեղծ խօսքերովը համբաւ մը կը շինէ իրեն՝ ի նպաստ իր գործին։

Եւ ահա ընկերութիւնը կը կազմուի Գերմանիո-Հայ Լուսաւորչական Առաքելութիւն անունով, որ այժմ 31,000 հայասէր գերմանացիներ կը համբէ իր մէջ, և որուն նոխագահը ճշմարիտ հայոսնէր՝ Կալստերէր անունով։ Գերման մըն է. ընկերութիւնը ունի իր պաշտօնաթերթը գերմաններէն լեզուով որ ձրի կը զրկուի իր բոլոր անդամներուն, և որուն անունն է այժմ «Նոր Հայատան»։ Վիրջին թիւը մօտերս լոյս կը տեսնէ բազմաթիւ պատկերներով, Երուսաղէմէն, Յունաստանէն, Աիրիայէն եւ Եգիպտոսէն, լուսանկարուած նոյն ինքն Տոքթորին կողմէ իր ճամբորդութեան ընթացքին։ Թերթը կը վարէ ինքը Պարոնիկեան, որուն կ'աշխատակցին իր տիկինն ու ընկերութեան անդամներէն ոմանք։ Թերթին նպատակն է ծանօթացնել Հայ ազգն ու Եկեղեցին Գերմաններուն, և զանոնք հրաւիրել օգնելու անոր զարգացման և բարձրացման։

Իր առաջին կարեւոր ձեռնարկը կ'ըլլայ ամսական տալով քննյ. մը ձեռնազրել ուալ Յունաստանի ցրուած ժողովուրդին համար, Մազլմանան Արբազանի հոգանակութիւննեան տակ։ Ապա բուն նպատակին դիմելով՝ կ'ուզէ հիմնել կրօնական զարոց մը «Երիմեան ձեմարան» անունով։ Գերմանիոյ մէջ, ուր պիտի պատրաստուին հայ կեկեղեցականներ՝ հայեցի ոգիով և հաւատքով ու բարձր ուսոււմով։

Այս տարի Տոքթորը Յունաստանէն Եգիպտոս անցնելով՝ տեսակցեցաւ Թորգոմ Ա. Արքեպիսկոպոսի հետ, և ապա Երուսաղէմ եկաւ. գմբախտաբար գոցուած գտաւ Մեծ Պատրիարքին գերեզմանը, որուն խօստացած էր զալ անձամբ և հետը խորհրդակցիլ իր գործի մասին։ Միարանութիւնն ու Տեղապահ Մեսրոպ Արքացան լաւ ընդունելութիւն ըրին իրեն։ Բարգէն Արքազան խորհրդակցեցաւ իրեն

հետ։ Ապա թորգում Սրբազան կցմածին զրեց բացատրիկով և երաշխառարելով՝ թէ սխալ և անճիշտ էին կատկածները Տոքթ։ Պարունիկեանի մասին, որպէսզի կաթողիկոսական հրամանը սահացուի իր բանալիք կրօնական ձեմարանին համար։

Տոքթորն ու իր ազնիւ և զարգացած տիկինը — որ իր ամբողջ հարստաթիւնը նուիրած է ի նպաստ իր զործին — հստանցուցին քանի մը շաբաթ։ Ան գործունեայ և աշխոյժ՝ միշտ խօսեցաւ ու բացատրեց իր զործն ու նպատակը, և միւնոյն ատեն կրօնական շինուչ նիւթերու մասին խօսեցաւ այլեւայլ առիթներով։ Պէտք է բայց որ զօրաւոր հաւատքի տէր և կրօնական փորձառութիւն ունեցող անձ մըն է ան։

Մենք անձամբ խօսեցանք իրեն հետ եւ վիճարանեցանք իր նպատակին ու զործին շուրջ։ ինքն ալ հասկցած է՝ թէ պէտք է որ ամէնէն առաջ Կաթողիկոսին հրամանը առնուէր եւ Հայ Եկեղեցիի վերին իշխանութեան կամքովն ու գիտակցութեամբը կատարուէր ամէն բան, և այն ատեն ո՛չ մէկ անձնական ու կուսակցական զրաբանութիւն կրնար արգելք ըլլալ իր զործին։

Տոքթորը դիւրութեամբ չէր ու զեր մեկ նիւ երուսաղէմէն, բայց պարտականութիւնը զինքը կը կանչէր այլուր, և սրտի զեղումով էր որ հեռացաւ մենէ։

Այժմ իր արձանագրած աշակերտները տարած է Գերմանիա, եւ սակայն հազիւ կէսը։ Մեր կուսակցականները իր ձեռքէն յափշտակած են իր սաները, կարծես աւելի վիճ ծառայութեան մը համար. այս ալ պատուաբեր նի շմբ մեր ժողովուրդի եկեղեցափրութեան։ Անոնք որ որպէս թէ կը տարփողն ի լուր աշխարհի Հայ Եկեղեցին փառքը, և անոր ինքնակոչ պաշտպաններ կը հանդիսանան՝ միշտ կ'աշխատին տկարացնել այդ Մարտիրոս Եկեղեցին, և իրենց անձնական ու հատուածական շահերուն ծառայեցնել զայն։ Աւելորդ ճոռոմարանութիւններ պէտք չեն այլես. այս ազգը ուրիշ ո՛չ մէկ յենարանի կրնայ կոթնիլ, եթէ ոչ իր Սուրբ Եկեղեցին ու Լուսաւորչի լոյս հաւատքին։ Աւ բայ է, պէտք է պահ մը կոնդ առնել եւ երկար մտածել իրականութեան վրայ, և ըստ այնու քայլ առնել։ Ապա թէ ոչ՝

ի զուր են և անօգուտ բոլոր թափուած ճիշգերն ու աւելորդ պոռոտախօսութիւնները։

Մենք չենք կործեր որ Տոքթ. Պարունիկեան յուսալքուի. ինչպէս մօտէն տեսանք զինքը՝ անիկա ասանկ արգելքներու առջեւ կանգ առնող մարդ չէ, զիտնալով որ իր նպատակը անկեղծ է և զործը բարի։

Յաջողութիւն կը մաղթենք իր զործին և կորով իր հոգիին։ Եւ վատահ ենք որ ասանկ բարենպատակ զործ մը չի մեռնիր։ Միւս կողմէ կը թելազրենք իր սիրելի սաներուն, որ խօստապահանջ չըլլան օտար միջավայրի մէջ, և ո՛ր և է կերպով չվատացնեն հայասէր ազնիւ գերմանացիւները, ու հայ անունը վեր բանեն օտարներուն առջեւ։ Կէտ նպատակի գնեն Հայ Եկեղեցին ծառայել և հաւատարիմ մնալ իրենց ուխտին՝ զոր փութիստութեամբ հըրապարակաւ ալ կատարեցին, թէ ո Մենք 5 երիտասարդներս, նախանձախնդիր Հայ Եկեղեցոյ բարենսրուգման և ազգին բարելաւման, կ'ուժիստենք հրապարակաւ, որ հոգւով և մարմնով պիտի նուիրուինք այդ իտէալին նուիրականութեան։ Կ'ազօթենք որ Աստուած զիրենք զօրացնէ իրենց ուխտը կատարել կարենալու համար։ Եւ այսպէս կազմուի նիւրէնպէրկի կրօնական հաստատութիւնը՝ իրենց լուսաշող վառարան հայ հաւատքին։

ՍԻՐՆ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



ՄԱՏԵՆԱԻԾՈՍԱԿԱՆ

ԽՕԶԱ. ՊԵՏՐՈՍ

ՀԱՅ ԱԶԳԻ ՎԱՃԱՐԱՎԱՐԻ ԴԻՄԱՆԱԳԻՇՔ:

ԿԱԼԿԱԹԱՑՈՒՄ 1756 — 1763

Յիրաւի արժէ կանգ առնել փնտուել
ու պրատել, գանել ու երևան հանել մեր
կրն Հնդկահայ երեսի նախնեաց կատա-
րած բազմաթիւ ու բազմավիսի զործերը,
թէ անգլիական տիրապետութիւնից առաջ
և թէ յետոյ :

Այս լուրջ և ոչ թեթև աշխատանքը
յօժար կամքով, ո՞չ, պիտի ասեմ սրտով,
իր ուսերի վրայ է վերցրել Մեսրովը Սէթ-
եանցը : Առանձին ուշադրութեան արժանի
է նրա հրատարակած վերջին անգլերէն
աշխատութիւնը, որի մէջ նա այնքան
վարպետորէն ու հարազատ կերպով նկա-
տում է եօջա Պետրոս ընտիր վաճառակա-
նի զէմքը, հիմնուած է զանազան հին,
թերես շատերի համար անարժէք, փաս-
տաթղթերի ու վկայութիւնների վրայ, և
որը, հեղինակլ կարգացել է Հնդկաստա-
նի Պատմական Արձանագրութեանց Յանձ-
նաժողովում » 1928 ի Դեկտեմբերին :

Գրքի առաջարանում խօսելով հան-
րածանօթ Գորգին խանի մասին եղրա-
փակում է, թէ նախնի Հնդկահայոց մէջ
ի բաց առեալ արժանաւոր քաղաքացի-
ներ, մեծահռչակ վաճառականներ լինե-
լուց՝ եղել են նաև համբաւաւոր զիւանա-
գէտներ և զինուորական հմուտ հրամանա-
տարներ : Ապա՝ առաջ է ընթանում յիշե-
լու երկու այն Հայերի մասին, որոնք այն-
քան արժանաւոր զործ ու թանկազին ծա-
ռայութիւններ մատուցին Բէնզալում ա-
ռաջին հաստատողներին — չ'ասենք Ան-
գլիոնկան կառավարութեան : Աւշ չէ փա-
կագծում յիշել, թէ Տեղիս Հայոց եկեղե-
ցու բակում Սէթեանցին յաջողուում է մի
հայ տիկնոջ տապանաքար գանել, որով
ապացուցում է, թէ Հայերը շատ աւելի
կանուխ են հաստատուած եղել, քան 1690
թուականներին անգլիացիների ժամանու-
մը . . . :

Քիչ յետոյ անգլիացիներն իմանում
են Հայերի դիւանագիտական ընդունակու-
թիւնները : Եւ եսջա Սարհատն է լինում,

որ իր եռանգուն ջանքերի և Մօզուլ վե-
հապետների մօտ ունեցած «իրենց» առան-
ձին յարգանքի չնորհիւ յաջողուում է ան-
գլիացիների համար Հնդկաստանում 1715ին
հաստատուելու իրաւունքը գտնել :

Ապա պատմութիւնն առաջ տանելով
մեղ կանգնեցնում է Հնդկաստանի պատ-
մութեան այն տիսուր էջի առաջ, երբ Ան-
գլիացիները սախուում են թողնել — լքիւ
քաղաքն ու ապաստան սրոնել ֆուլտա-
յում գտնուող իրենց նաւերի մէջ : Սա
միշտ այն ժամանակն էր երբ տեղի է ու-
նենում «Աև Զնդանի» (Black Hole) արդէն
ծանօթ անախորժ պատմութիւնը . . . :

Ահա՝ այս կրիտիկական բողէին օգ-
նութեան է հասնում հայազգի եօջա Պետ-
րոսը, որը վեց տար շարունակ ուտեսա-
կացար է ուղարկում ֆուլտայում գտնը-
ող Անգլիացիներին մինչեւ հրամանատար
Քլայքի հասնելը :

Վերջինս վարձում է նրան իբրև պատ-
մաւոր և թարգմանիչ առ Միր Զաֆֆեր,
Սէրաջու-Դովլային, «Աև Զնդանի» տիսուր
պատմութեան հեղինակին, գետին տապա-
ւելու : Եւ երբ հերթն հասնում է առաջի-
նի որդուն Միր Քեասիմին իշխան զառնա-
րու՝ վիրատին եօջա Պետրոսն է, որ մեր
Քեասիմի հետ ունեցած իր անձնական մը-
տերութեան շնորհիւ, կարողանում է զը-
նահատելի ծառայութիւններ մատուցանել
անգլիացիներին : Աւ չկայ մի հատիկ յի-
շատակարան անգամ, թէ արգեօք նա վար-
ձատրուեց անգլիացիների կողմից, իբրև
մի հաւատարիմ եւ անձնուէր զեսպան .
ո՞չ և ո՞չ . աւազ նա երեսի վրայ ձգուած
մեոց եւ զատապարտուեց, անշուշտ ան-
տեղի, իբր մի լրտես . . . : Ահա այսպէս
նա վարձատրուեց իր արած ծառայու-
թիւնների ու կրած նեղութիւնների հա-
մար . . . «Մհ բարքեր, ո՞հ ժամանակներ» :

. . . Աւ 1759 ի Յունուարի 25 ին՝ Լռն-
դոնի վարչութեան ուղղած իր նամակով
թուում է իր արած մարգավայել զործերն
ու գանգատուում իր հասցէին ուղղած տն-
տեղի ու նողկալի զրագարտութիւնների
դէմ : Զրումէ այդ բոլոր այլանգակ ըս-
տորնութիւնները և ինչըրում է մի պաշ-
տօն և փոխարինութիւն իր ծախսած զու-
մարների համար :

Յիշատակարան չկայ հատ մի իմանա-

լու, թէ ի՞նչ պատասխան ստոցուց լոնդոնից, բայց թւում է, թէ այդպիսի մի թանկագին փաստաթուղթ նամակ չէր կարող միանգամից անուշաղիր թողնել: . . . Եւ հմուտ հեղինակն առաջ է զնում փաստացի տուեալներով ու տարբեր ժամանակներում երեան ելած հրատարակութիւններով հաստատել ու միանգամ ընդմիշտ մի պայծառ լոյս սփռել Խօջա Պետրոս մարդու մաքուր նկարագրի վրայ, ցոյց տալով նրան իբրև ճշմարիտ, հաւատարիմ, աղնի հոգի, որը մինչև անգամ իր կեանքը վատանգի ենթարկելով օգնեց անդիւացիներին նրանց կարիքի ժամանակ . . . : Կալկարա ԱՐՑԱՇԵՍ Թ. Ա.Ա.ՀՎԵՐԴԵԱՆ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ. ԳԵԼԵՑ ԲԱՐՁԵՑ ԵԱԿԱ. ԵԿԵՂԵՑԻ. Աւառնախորութիւններ. Հայ. Եկեղեցւոյ Բարեկազորքան վերաբերա Խնիշիներ. — Հայ. Եկեղեցւոյ զիրք, Քիշոս. Ընդհ. Եկեղեցւոյ մէջ: — Առաջնականութիւն Հայ. Եկեղեցւոյ: — Պետրին և Եկեղեցի: Տպդր. Երևանկէմ, 1930. 8° էջ Ժ + 355:

Ս. Աթոռիս Տպարանէն նոր լոյս տեսաւ այս յոյժ կարեւոր զիրքը, որ Միոն Ամսագրին 1927-1930 տարուան չորս շաբք խըմբագրականներուն արտատպութիւննէ, Միոնի ողջադատ ընթերցողներէն ունանց փափաքին համաձայն գրքոյի վերածուած, ուրպէսզի կարելի ըլլայ աչքի առջն ունենալ ուսումնասիրութեանց այդ շաբքը իրենց անընդհատ ամրողջութեանը մէջ, ի հարկին անդրագառնալու համար ատոնց վրայ», ինչ որ հեղինակին ալ փափաքն է եղած:

Բնովանդակութիւնը ինքնին կը խօսի անոր արժէքին մասին. —

Ա. Հայաստանայց Եկեղեցւոյ Բարեկարգութեան Վերաբերեալ Խնիշիներ. — Ա., Բ., Գ., և Դ. (Բասերու առհմանում, պատմական տեղեկութիւններ, ևայլն). — 1. Եկեղեցւոյն չէնքը. — 2. Եկեղեցւոյ ժողովուրդը. — 3. Եկեղեցւոյ դաւանանքն ու պաշտամունքը. — 4. Եկեղեցւոյ պաշտօնէութիւնը. — Ա. Կոչում. — Բ. Նկարագիր. — Գ. Ուսում. — Դ. Կենցաղ. — Ե. Ապրուստ. — Եղբակացութիւն. — Հայ Եկեղեցւոյ արդի վիճակը [Յաւելուած]:

Բ. Հայաստանայց Եկեղեցւոյ դիրքը Քրիստոնէան ընդհանուր Եկեղեցւոյ մէջ:

Գ. Առաջնականութիւն Հայաստանայց Եկեղեցւոյ. — Ա. Էռուսւորչէն յառաջ Քրիստոնէութիւն կայ Հայաստանի մէջ. — Բ. Տերառովիանոսի ակնարկածը Մհեծ Հայքն է. — Գ. Անատարուկ Հայոց Թագաւոր. — Դ. Աւանպութիւնն է Պետրոս Առաքեալի Հոռմի մէջ Եկեղեցի հիմնելը:

Գ. Պետրիսին և Եկեղեցի. — Ա. — [Առհմանումը բառերու և ասացուածներու]. — Բ. [Եկեղեցւոյ պետականացման ծագումը և Պետութեան ու Եկեղեցւոյ բաժանմոն խնդիրը Հոռմի Եկեղեցւոյն մէջ]. — Գ. [Պետութեան և Եկեղեցւոյ բաժանումը Ֆըռունացի մէջ]. — Դ. [Հայաստանի Հայոց Եկեղեցւոյ գիրքը հանդէպ իր վրայ տիրող կառավարութիւններու]. — Ե. [Հայոց Կաթողիկոսներուն կրկին պաշտօնները]. — Զ. [Կաթողիկոսներու և Պատրիարքներու իրապէս քաղաքական գործունէութիւնը]. — Է. [Թիւրքիոյ Հայոց Պատրիարքութիւնը և Ազգային Սահմանադրութիւն]. — Ը. [Պօլոժէնիէ կամ Բարձրագոյն Կարգագրութիւն]. — Թ. [Խորհրդային կարգեր. — Եկեղեցին Անդիւոյ մէջ և Եկեղեցին Ամերիկայի մէջ]:

Գիրաշնորհ Հեղինակին լուսանկարը կայ ի մուտս զիրքին: Աւառնախորութեան համար առաջազրուած նիւթերը իրենց զիմանակ ստորաբաժանումներով քըննուած, լուսաբանուած, գասաւորուած ու եղբակացութեան մը բերուած են: Եւ այդ մանրակրկիտ և խզճամիտ ուսումնասիրութիւններուն մէջ աւանդութիւնն ու պատմութիւնը, ներհայցեցութիւնը ու արամարանութիւնը ընձեռած են իրենց տրամմիջոցները: Միայն մէկ բան կը պակսի՝ Արագածնի կամքէն անկախ պատճառներով՝ Կիրարկութիւնը:

Հայաստաննեաց Եկեղեցւոյ պատմութիւնով, արդի կացութեամբ և մանաւանդ անոր բարեկարգութեամբ հետաքրքրուող ու նախանձախնդիր ունետ անձի ոչ թէ «սեղանի զարդ»ը պէտք է կազմէ՝ այ անոր ձեռքին մէջ պէտք է որ «բաց զիրք» մը ըլլայ Հայ Եկեղեցին՝ որ հայ արդի Եկեղեցականութեան բարձրաստիճան և ձեռնհաս դէմքերէն մէկուն կողմէ հանրութեան կը հրացանուի՝ մասնագիտօրէն պատրաստուած, խնամքով տպագրուած և զիւրամատչելի զինով:

ՇԱՀԱՐԾ ՎԱՐԴԱՊԵՏ

ՅԵՏԱԶԳՈՒՄ

ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑՎԱԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ

Ս. Էջմիածնի Պատկ. Գերազոյն Հոգեւոր Խորհրդութեան Ս. Արքոս ուղղուած է Ս. Սեպտ. 11 թուակիր նիսեւեալ Պատօնագիրն ու Շրջաբերականը, Ս. Էջմիածնի մէջ Հկ. 26 ին գումարելի Ազգ. Եկլ. ժողովի իշտաձլումը ձանուցանող:

Նորին Ամենապատուուրեան

Երուսաղեմի Հայոց Պարեկի. Տեղապահ Տ. ՄԵԽՐԱՊ ՄՐԲԱԶԱՆ ԵՊԻՄԿ. ՆԾԱՆԵԱՆԻՒՆ

Թ. 1075

11 Սեպտեմբեր 1930 ամի

Ս. ԷջՄԻԱՅԻՆ

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը յարգանօք ուղարկումէ Զերդ Ամենապատուութեան Ազգային-Եկեղեցական ժողովի յետաձման առթիւ բոլոր Թեմակալ Առաջնորդներին ուղարկուած շրջաբերականի մի օրինակը ի գիտութիւն, ի հրահանգութիւն և ի կարգադրութիւն:

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը ի մօտոյ կը հաղորդէ Զերդ Ամենապատուութեան լրացուցիչ տեղեկութիւններ և կը բացատրէ իւր տեսակէտը Հայրապետական ընտրութիւնները լրիւ կազմակ կատարելու վերաբերութեամբ:

Եղբայրական սիրոյ ողջոյններով

Անդամ Գերազոյն Հոգեւոր Խորհրդի (Անորագրութիւն) ՄԱՍԹՀԱՍՄ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ

Քարտուղար՝ Յ. Քոչարեան

Ճ Ր Ձ Ա Բ Ե Ր Ա Կ Ա Խ Ա Բ Ե Ր Ի Խ Ա Յ Ա Կ

ԲՈԼՈՐ ԹԵՄԱԿԱԼ Ա.Ա.Խ.ՆՈՐԴՆԵՐԻՒՆ

Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը գրութեամբ տալիս է Զել տարւոյ Հոգեւոր բերի 26 ին գումարուելիք Ազգային-Եկեղեցական ժողովի յետաձման մասին կազմած արձանագրութեան պատճէնը ի գիտութիւն և ի հրահանգութիւն:

Արձանագրութիւն թ. 70/709, 5ն Սեպտեմբերի 1930 թ.

«ՀԱԽՀ Կենդրուական Գործադիր Կոմիտէն տարւոյ Յուլիս 6 ի իւր թ. 574 գրութեամբ (յօդ. Գ.) յայտնել էր Գերազոյն Հոգեւոր Խորհրդիս, որ Ազգային-Եկեղեցական ժողովին մասնակցող արտա-

սահմանից եկող պատգամաւորների վիզէի խնդիրը կը լուծուի ընդհանուր հիմունք-ներով: Գերազոյն Հոգեւոր Խորհրդի երկրորդ գիմումի առթիւ Խորհրդային Հայաստանի Կառավարութիւնը իւր տարւոյս Օգոստոս 9 թուակիր թ. 656 գրութեամբ յայտնումէ — նոր Կաթողիկոսի ընտրութեանը մասնակցելու համար արտասահմանից Երեւան ուղեւորուող պատգամաւորներին սահմանուած կարգով վիզա տալու մասին համապատասխան միջնորդութիւն է յարուցուած կոչՀՄ Արտաքին Գործոց Կոմիտարիատի առաջ — :

«Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը ի նկատի առնելով, որ արտասահմանեան պատգամաւորների վիզէի առթիւ գրագրութիւնները կարող են երկարել և հեռաւոր վայրերից անկարող կը լինին արտասահմանի պատգամաւորները ժամանակին վիզա ստանալ և Հոկտեմբերի 26 ին ներկայ լինել Ազգային-Եկեղեցական ժողովին, մինչես Գերազոյն Հոգեւոր Խորհուրդը ցանկալի է համարում Ազգային-Եկեղեցական ժողովը անպայման լրիւ կազմով գումարել, ուստի նպատակայարմար է գատում Ազգային-Եկեղեցական ժողովի գումարումը յետաձմբել:

Այս մասին յայտնել նախ՝ Կիլիկիոյ Շնորհագարդ Կաթողիկոսին, Երուսաղէմի և կ. Պոլսոյ Ամենապատիւ Պատրիարքներին, և արտասահմանեան բոլոր Թեմակալ Առաջնորդներին, որ առանց աճապարանքի, համաձայն տրուած հրահանգների կատարել Ազգային-Եկեղեցական ժողովին մասնակցելու համար պատգամաւորների ընտրութիւնը և բոլոր պատգամաւորների (թէ՛ Հոգեւորական և թէ՛ աշխարհական) ցուցակը ուղարկեն Գերազոյն Հոգեւոր Խորհրդին և սպասեն Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման նոր ժամկէտ նըշանակելուն:

«Երկրորդ՝ յանձնաբարել Համամիութենական սահմաններում գտնուած Թեմակալ Առաջնորդներին զարգեցնել պատուիրակների և պատգամաւորների ընտրական գործողութիւնները և սպասել նոր հրահանգի:

Անդամ Գերազոյն Հոգեւոր Խորհրդի (Անորագրութիւն) Գէմբէ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՒ Քարտուղար՝ Յ. Քոչարեան

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ՈՒԹ ՆՈՐ ԸՆՆՇԱՑԵԱԼՆԵՐ

Փառատրութեան եւ ցնծութեան օր մըն էր Ս. Աթոռիս, Միաբանութեան եւ Հայց. Եկեղեցին համար 12 Հոկտ.ի այս վերջին կիրակին։ Վարագայ Ս. Խաչի տօնին օքը, Ս. Լոյս Գերեզմանին առջեւ, Ս. Աթոռոյս Տեղապահին՝ Գեր. Տ. Մեսրոպ Սրբազանի ծեռնադրութեամբ, եւ վարժարանաց Տեղուչ Տ. Կիւրեղ Վրդ.ի խարտալիակութեամբ — որուն հետ էին նաեւ Տ. Տ. Նորայր եւ Տիրան վարդապետները — աւագ սարկաւագութեան սուրբ աստիճանին արժանացան ութը պատուական պատասխներ՝ անդամակցելով Ս. Անիսուս՝ ի ծառայութիւն Ս. Աթոռին եւ Հայց. Ալուար. Ս. Եկեղեցւոյն։ Անոնց անուններն են.—

Վարդգէս Պատմանեան	(Զոնկուլատագցի)
Հրանդ Մինասեան	(Կ. Պոլսեցի)
Ասրդիս Աւետիսիսեան	(Զմիւռնիացի)
Բարգէն Բոււմայեան	(Պարտիգակցի)
Արիստակէս Սոումուննեան	(Պոլուցի)
Աւետիս Անարքինան	(Այնթապցի)
Կարապեա Կրմիկեան	(Կ. Պոլսեցի)
Տիգրան Գուլուննեան	(Զմիւռնիացի)

Ժառանգաւորաց Վարժարանի շրջանը աւարտած ըլլալով՝ իրեւ Մելքոննեան Սաներ, յաջորդ տառի Ընծայարանի առաջին դասարանը պիտի կազմեն ասոնք, չորս տարուան շրջան մի եւս բօլորելու՝ իրենց միարժն ու հոգին մշակելով ու պատրաստուելով բանանայութեան եւ վարդապետութեան նուիրական կոչումին։

Աշխատասէր եւ խոստմալից երիտասարդներ՝ ասոնք կազմեցին վերջին դասարանը, որ Ս. Աթոռիս եւ Ազգին յաւէտ ողբացնեալ աննաման Պատրիարքին Դուռեան Սրբազանի շունչին եւ հոգիէն ծծելու բախտաւորութիւնը ունեցաւ։ Մէկուկէս տարի դաս առնեն անոնք մեր ժամանակներու Մեծ Վարդապետէն՝ որտև աշակերտներուն երկա՞ր ու լուսաւոր ցանկը այս երիտասարդներով կը փակուի։

Պատարագիչ եւ ձեռնադրող Տեղապահ Սրբազանին կողմէ զգածուած շշտարով կարդացուած աղօթիներու ազգեցութեան ներքեւ, Ս. Յարութեան վեհաշուր գմբէթին տակ, Բարիին ու Հոգեւորին յաղթակին խորհրդանշանը եղող Ս. Գերեզմանին առջեւ՝ ի՞նչ անպատմելի հոգեկան վայելը էր տեսնել ու զգալ Հոգեւորին ու Յարացուցականին, Բարիին ու Անձնու իրութեան այս աշխարհի խորհրդատիր ու եսամոլ զօրեերուն վրայ տարած յաղթանակը՝ այս երիտասարդներուն մէջ։ Նմանօրինակ նույրումներով է որ մեր ընկնտած Ազգը ու անոր Եկեղեցին յարութիւն պիտի առնեն, Քրիստոսի Միրով եւ Ռւտով ու Ռւնացած։

Արդարեւ կեանքի նախապարհին վրայ իրենց ընթացը նոր սկսողներ են ասոնք, Թերեւս մատածենք, «զեռ ի՞նչքան կայ մինչեւ հանգրուան»։ Սա-

կայն երբ Աստուծոյ շնորհը միշտ մեր վերեւն ըլլայ եւ Քրիստոսի սէրբ սրտերնուս մէջ՝ նամրան պայծառ պիտի ըլլայ եւ ուղիղ, եւ հանգրուան ժամանումը՝ փառաւար եւ յաղթական։

Սիոն իր բուրգ ընթերցողներէն կը խնդրէ որ աղօթն ար ութ երիտասարդներու համար մասնաւորագէս, որպէսզի Տիրոց Հոգին միշտ անոնց վրայ ըլլայ եւ Աւետարանի կեանքովը գօրանան, պատրաստուելու Աստուծոյ Ս. Սեղանին սպասաւորութեան եւ Անոր ծողովուրդին ծառայութեամբ։

«Ա՞րէր արա զնոսա նշմարտութեամբ բով, զի բո բանդ նշմարտութիւն է» (Յովհ. Ճէ. 17.)։

Կիրակիի ծեռնադրութեանէն առաջ՝ շաբաթ երկոյ, Վարագայ Ս. Խաչի նախաւանակին՝ զպրութեան չորս աստիճան տրուեցաւ հետեւալներուն։

Տիգրան Տէվոյեան, Մարկոս Մալիսասիան, Հայկ Եանդրեան՝ միարաններ. Աւետիս Անսրբեան, Կարապետ Կրմիկեան, Տիգրան Գրգաղնեան, Յարութիւն Հատիտեան, Խահանկ Եսայեան, Շնորհը Համբարեան, Թովմաս ձէրէնեան, Մանուկ Ռւզունեան, Արզար Լուարաբեան, Գաւիթ Գյոյանեան, եւ Շուպար Թէրզեան՝ ժառա. աշակերտներ։

Ցիշեալներէն ուրար կրելու իրաւունք ստացան Մարկոս Մալիսասիան, Հայկ Եանդրեան, ինչպէս նաեւ Միհրան Յովհաննէսիան։

Տէրը իր Եկեղեցիին սպասաւորները իր շնորհբովը առաջացնեւ։

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ

ՄԱՍՆԱԽՈՐ ԽԵԽԱՆՈՒԹԻՒՆՆ ՏԾԻՉՈՒԹԻՒՆ

23 Օգոստոս 1930, Շաբաթ երեկոյեան ժամերգութիւնէն վերջ, Ս. Յակոբոյ Տաճարին մէջ Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Ս. Եպոս. Նշաննեանի կողմէ Վարդապետութեան Մասնաւոր Խշիանութիւն տրուեցաւ Ս. Անիսուս հետեւեալ տաններեր Արեգաններուն։

- 1.— Հոգ. Տ. Եսայի Վրդ. Ամբարչեան
- 2.— » Տ. Նորայր » Պողարեան
- 3.— » Տ. Տիրան » Ներսոյեան
- 4.— » Տ. Գարեգին » Պիւլիկեան
- 5.— » Տ. Դաւիթ » Զարգեան
- 6.— » Տ. Միոն » Մանուկեան
- 7.— » Տ. Հայկազուն » Արբահամեան
- 8.— » Տ. Պարգեւ » Վրթանէսեան
- 9.— » Տ. Գեղամ » Քամիմեան
- 10.— » Տ. Զօն » Տէր Յակոբեան
- 11.— » Տ. Մեսրոպէ » Մանուկեան
- 12.— » Տ. Շաւարշ » Գույլմէնեան
- 13.— » Տ. Զենոր » Վահաննեան

Երշանկայիշաւակ Դուռեան Սրբազանի ծեռնաւուն աշակերտներէն են այս Վարդապետները (մի բանի բացառութեամբ), եւ տաններերն ալ կը Հանան անոր ողիին հուսառարիմներէն ըլլալ Հայց. Եկեղեցիի այս կարեւոր Տան մէջ՝ զանոնք արդէն ներկայացուցած եւ ծանօթացուցած է Սիմոն իր ընթե-

ցողներուն մէկէ աւելի առիթներով, տակաւին մօսամի թիւերու մէջ, կը խնդրենք մեր ընթերցողներէն որ աղօթեն ասոնց զաւազնի ծաղկման եւ խօսքերուն ու գործքերուն պատղաբերման համար։ Օրպէսզի կարող ըլլան հետեւիլ Մրրազան Պօղոս Առարեայի պատուէրին։ «Վերակացու վինել հաւատարիմ բանին Վարդապետութեան», զի կարող իցի, եւ միսիթարի ողջմութեամբ վարդապետութեանն, եւ զհակառակորդն կշատամբել։»

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԸՆԴՀ. ԺՈՂՈՎ,

1930—1931

Միար. Ընդհ. Ժողովը սոյն տարուան իր Դ. Նիստը գումարեց Սեպտ. 8-ին։

Օրակարգ. — «Ս. Էջմիածին գումարուելիք Ազգ. Եկեղեցական ժողովին Միարանութեանն ներկայացուցիչ (պատգամաւոր) Գեր. Տ. Միրատ Եպս. Գաղաքանի դրկուելիք Հրանանդի պատրաստութիւնը։»

Յնտ խորհրդակցութեանց՝ որոշում. — «Յիշեալ Հրանանդի մէկ ծրագիրը պատրաստուի յատուկ մասնաժողովի մը միջոցաւ։»

Այս Մասնաժողովի անդամ ընտրուեցան հետեւեաները. —

Գեր. Տ. Մկրտիչ Եպս. Աղաւնունի, Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Խորայէլեան, Տ. Նորայր Վրդ. Պողարեան, Տ. Տիրան Վրդ. Ներսոյեան, Տ. Գարեգին Վրդ. Գիւլյալինան։

Մասնաժողովը իր աշխատանքին սկսաւ Գեր. Տեղապահ Ս. Հօր 10 Սեպտ. 1930 թիւ 4 պաշտօնական հրաւերին վրայ, նախազանութեամբ Տ. Մկրտիչ Մրրազանի եւ ատենադպրութեամբ Տ. Գարեգին Վարդապետի։

Միար. Ընդհ. Ժողովը իր սոյն տարուան Ե. Նիստը գումարեց Սեպտ. 9-ին։

Օրակարգ. — «Քննութիւն եւ վաւերացում 1930—1931 տարեշրջանի Ս. Աթոռոյու ելմտացոյցին։»

Կարգացուեցան Տեղապահ Մրրազան Հօր թիւ 10295/15 Սեպտ. 8-ի պաշտօնազիրը եւ Պատկ. Տիրէն ժողովոյ կողմէ ներկայացուած 1930—1931 Տարեշրջանի ելմտացոյց։

Որոշում. — «Ցատուկ մասնաժողովի մը միջոցաւ կատարել ընտութիւնը սոյն ելմտացոյցին։»

Մասնաժողովին անդամ ընտրուեցան հետեւեաները. —

Հոգ. Տ. Վարդապետը՝ Ներսէս Թորոսեան, Նորայր Պողարեան, Տիրան Ներսոյեան, Գարեգին Գիւլյալինան եւ Միոն Մանուկեան։

Մասնաժողովը իր աշխատութեանց սկսաւ Գեր. Տեղապահ Ս. Հօր 10 Սեպտ. 1930 թիւ 5 պաշտօնական հրաւերով, ատենադպրութեամբ՝ Տ. Տիրան Վարդապետի եւ ատենադպրութեամբ Տ. Նորայր Վարդապետի։

ԱՆՌԻԱՆՈՒՄ ՆՈՐ ՊԱՇՏՕՆԱԿԱՆԵՐՈՒՄ

Տնօրէն ժողովոյ 13 Օգոստոս 1930 թշ նիստին մէջ եղան նետեւեալ անուանումները.

1. Լնդունուելով Տն. Ժողովի անդամ Գեր. Տ. Մատթէոս Ս. Եպս. Գայլզմեանի առողջական պատ-

մառներով տուած հրաժարականը Ելեւմտից եւ Կալուածոց Տեսչութեանց պաշտօններէն՝ կազմուեցաւ երեք անդամէ բաղկացեալ Ելեւմտական եւ Կալուածական Յանձնամուղով մը յանձինս —

Հոգ. Տ. Գերգ. Վրդ. Ճանսգեանի, Նախազան։

» Տ. Հայկազուն Վրդ. Արրանամեանի, Անդրդամ եւ Գանձապետ։

» Տ. Սերովէ Վրդ. Մանուկեանի, Անդամ եւ Հաշուակալ։

2. — Ս. Աթոռոյու Մատակարար անուանուեցաւ Հոգ. Տ. Դաւիթ Վրդ. Զալլզգեան։

3. — Ա. Թարգման կարգուեցաւ Հոգ. Տ. Պարզիւ Վրդ. Վրթանէսեան։

ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

ԿԻՒՓԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱՐԱԲՈՒՆԻ

28 Օգոստոս 1930 Հինգշարթին Միարանութեանն եւ Հայ համայնքին համար ուրախառիք օր մը եղաւ։ Ցես միջօրէի ժամը 4 ին, Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Մրրազան, շրջապատուած Միարանութեանէն եւ ժառանգաւոր աշշակերտներէն, եւ իներկայութեան զաղութիս պատուական անդամներուն, կատարեց Կիւլպէնկեան Մատենաբարանի ուսարած հիմերուն փայ դրտելիք առաջին անկիւնարարի օրնութիւնը։ Աւուր պատշաճն կրօնական արարողութենէ մը վեր նորին Մրրազնութիւնը իր խակ ծեռ բոլ գետեց առաջին անկիւնարարը, որուն մէջ յետ ընթերցման դրուեցաւ բիւրեղնայ ընդունարանով մազաղաթէ յիշատակարան մը, որ է հետեւեալը։

«Ի հաներուցում ուրերազում աւուր ամսանեն Օգոստոսի հազար ինն հարիւր եւեսուն ամի՞ ձեռամբ եւ օրինութեամբ Մրրոյ Մերուոյ Պատրիարքական Տեղապահ Տ. Մեսրոպ Մատենաբարանի Նորաւուն Մատենաբարանին եւ մասնակցութեամբ Միարանական Աւքսէին Մրրոց Յակոբեանց, և դաւ ինքն նոր նորաւուն Մատենաբարանին, զու վիհանճն նուրատութեամբ իւրաքանչ կառաւութիւն եւ օրինութեամբ պատշաճն կառաւութիւն եւ մեծահաւաք Պատրիարք Պէյ Կիւլպէնկեան, ի յիշատակ հանգուցեալ ծննդաց իւրաց Մարգսի եւ Տիրուեալ, եւ ի պատի Քահանայական Ծիստամեայ Յորիկինն Տ. Տ. Եղիշեայ Գոււեան Մրրազնութիւնական Կուտանարան Պատրիարքի Առաջներական Ս. Արքուոյ Մրրուած դէմի։»

«Երանի՛ որ ունիցի զաւակ ի Միոն Ծայշի Ա.Ա. 9)

Ցարդ Հնդրին կէսէն աւելին աւարտած է արդէն, եւ կը յուսանը թէ լրումն ալ շատ չյապաղիր։

Վասմաշուր բարերարին այս ձեռնադրկը՝ վանուց մէջ յոյժ կարեւոր պակաս մը պիտի լիցնէ, վանըք վայելուչ Մատենաբարանով մը օժտել անոր մատարական բարձրացման սատարելու առաջին քայլն է։ Ամէն անոնք որ այս նոր շնչնի մէջ կրօնի եւ Աւետարանի լոյսը պիտի սատանան յօդուտ Ազգին եւ Եկեղեցին՝ իրենց շրթունքին վրայ պիտի ունենան օրնէնք մը բարերարին համար։

Էջմիածնի Երթուլք
ՊԱՏԴԱՄԻԼԻՈՐԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԻ

Ս. Էջմիածնի մէջ Հոկտեմբեր 26 ին զումարիկ Ազգային-Եկեղեցական ժողովին Երթուադէմի Պատրիարքական թեկի Հայ ժողովրդան կողմէ մասնակցիկը աշխարհական պատօնամատորի ընարութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս 24 ին։

Հայոց ճրաւէրի Պատր. Տեղապահ Դեր. Տ. Մեսրոպ Մրրազանի, ժամը 9.30 ին ժողով զումարուեցաւ Խոսարաբափտարանին մէջ նախազանութեամբ նորին Մրրազութեան եւ ի ներկայութեան նեանեալ հինգ Պատուիրակներու։

Տիար Դ. Մերկերեան (Պատուիրակ Երթուադէմի)
» Գ. Պանզեան (» Բերդիկէմի)
» Գ. Թադէոսեան (» Եսֆայի)
» Ս. Տ. Մովսէսեան (» Հայֆայի)
» Գ. Միալյան (» Անդր-Յորդանանի)

Տեղապահ Մրրազան ժողովը բանալով, յարնկայս Հոգևոց արտասանեց Երշանկայշշառակ Վեհ. Տ. Տ. Գևորգ Ե. Կաթողիկոսի հոգևոյն ի հանգիստ, եւ ապա շնորհաւորենով ներկայից պաշտօնը, ճրաւէրից կատարել Պաղեստինի Հայ ժողովրդան Պատգամաւորի ընտրութիւնը։

Ժողովը իր անդամակիցներէն Տիար Դ. Մերկերեանը — որ ասկէ առաջ ալ իրքն Պատօնամանայութեան աշխարհական Պատգամաւորը Ս. Էջմիածնի զազած էր Հայրապետական ընտրութեան առթիւ — միաձայնութեամբ պատգամաւոր ընտրեց Տիար Դ. Մերկերեան շնորհակալ ըլլալով հանդիպ ցոյց մրրաւագ գասահութենէն, ինչ ինչ անձնական պատճաներով եւ յառաջացնալ տարիին նեանեալոր ձեռնթափ եղաւ այդ պաշտօնէն։ Ժողովը հարկադրուեցաւ ընդունիլ Տիար Մերկերեանի ճրաւէրականը իր յարմար գատաց արտասանմանը ազգային մը ընտրել Այս առ թիւ Նկատողութեան առնուելով Միլլանարեն Մեծ. Տիար Թ. Նառամանեանի մասին ստացուած բարի վկայութիւնները, միաձայնութեամբ Պատգամաւոր ընտրուեցաւ ան եւ ընտրութիւնը հեռազրուեցաւ Տիար Թ. Նառամանեանին, որ իր պատասխան հեռազրով յայտնած է, թէ սիրով կ'ըստանէն այդ պաշտօնը եւ յանձն կ'առնէ իր իսկ միջոցներով հոգալ Ս. Էջմիածնի ուղեւորութեան եւ յարակից ծախրեր։

ԽԱՀՎԵՐԱՅ ԵՒ ՀՈԳԵՀԱՆԳԻՒՄ

28 Սեպտ. 1930, Խաչկերացի Կիրակի օր Ա. Յակոբար Մայր Տաճարին մէջ եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. Պատարաց մասնացուեցաւ, եւ այդ առթիւ մաղթանքներ եղան Ազգային Մեծանուն Բարերար Ա. Տիար Ե. Միելինեանի արիւշատութեան համար ժամարան էր Դեր. Տ. Մկրտչիչ Ս. Եսպ. Աղավանունի, որ աւուր պատշաճի զեկեցիկ քարոզ մը խօսեցաւ Ցաւարտ Ա. Պատարացի տեղի ունեցաւ Հոկտեմբերի 24 ին պաշտօնը, Ա. Արքուոյ Բարերարին Ողբացեալ եղրօր Գրիգորի, եւ Միելինեան զեղաստանի համօրէն ննջեցից յիշատակին Երեկոյեան, Միարանական ընթրիքի պահուն ալ կրկնուեցան նողենանզստեան աղօթքները, Միարանութեանս եւ ժառանգաւորաց Վարժարանի աշակերտաց կողմէ։

ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՆԱՐ
ՔԱՂԱՔԱՊԵՏԱԿԱՐԱՆԻ

2 Սեպ. 1930, Երեւարի կեսօնէ վերջ ժամը 5.30ին տեղի ունեցաւ Երաւաղէմի նոր կառուցանելի Քաղաքայիշտարանի (Խամայի նախապարհն վեց) նիմ-նարկութեան պատմական հանդիսաւորիւմը, որուն ներկայ գանուեցան Տեղապահ Մրրազանը, նետն ունենալու վանուց Ա. Թարգմանիր եւ Մեծ. Գիւմանպետը։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ

6 Սեպ. 1930, Շաբար կեսօնէ առաջ ժամը 10ին Երաւաղէմի Քաղաքայիշտարան Վահեմ. Բաղրա Գէ Նեւաշունի այցելեց Պատշաճարան, եւ ի բացսկայուրեան Տեղապահ Ա. Հօր. Գանինին մէջ ընդունեցաւ Տ. Կիւրէ Վ. Դու. Խարակեանի, Ա. Թարգմանին եւ Մեծ. Գիւմանպետին կողմէ։

Իսկ 15 Սեպ. 1930, Երկուօրին ժամը 9.45ին (կ. ա.) Պատշաճարան այցելեց Երաւաղէմի Կայսր Գեր. Տեղաշը, եւ Գանինին մէջ ընդունեցաւ Պատշ. Տեղապահ Մրրազանի կողմէ, որուն մօ կը գնուէին Տ. Գևորգ Վ. Դու. Ճամագեան եւ Վանուց Ա. Թարգմանիր։

ՎԵՐԱԲԱՅՑՈՒՄ ՎԱՐԺԱՐԱԿԱՑ

Ա. Արքուոյ ժառանգաւորաց Վարժարակ, Ազգ. Եւկուս նախակրատան ու Մանկապատեզք վերաբայցան 30 Սեպ. 1930 Երեւարի օր, եւ զատիկանուրին կանոնաւորապէս վերական Հոկտեմբեր 6, Երկուօրին։

Միարանուրեան անդամներէն այս տօի նոր ուսուցիչ կարգուեցան, Տ. Տ. Նարայ. Տիեան, Սիօն և Զգն Վարդապէտները։ Առաջին Եւկուս ժառանգաւորացի եւ Ծննդայանի, եւ Վերջիններ ժառանգաւորացի եւ Նախակրատանի (Ա. Թարգմանչոց Վ. Վերն. ի) համար։

Ազգ. Մանկապատեզքի համար ալ Տիկին Տիգրանունի Պարտենեան Հայութիւն եւ համար նոր անդամներէն ծեսներէն կազմուեցաւ Ա. Գևորգի Ազգ. Վերգմանան մէջ։

Տ Ա Բ Ա Կ Ա Ն

Ա. Արքուոյ «Երազգեաց» միարաններէն Տիգրանակերտցի ծեռունագող Սարգիս Պապու Պաղտաստեան, խոր ծերութեան մէջ կենց իր մանկանցուն Սեպտ. 14ի Կիր. առաջ ժամը 6ին։ Նոյն օրը, Եւկուս ժամերգութեան վեց պատան հանդիսաւորեան, եւ ի Եւրկայուրեան Միարանուրեան անդամներուն եւ ժողովրդեան, կատարուեցաւ հոօմունութեան ուղարկուուրինը, եւ մարմինը անդիմիւցաւ Ա. Գևորգի Ազգ. Վերգմանան մէջ։

Հանգուցեալ մօտաւորապէս 50 տօրիէ իվեր աշխատառ միարան նույրուած է Ա. Յանուարան Արքուոյ և իրեւ Աննեկապէ։ Վանուց մէջ ունեցած է անխօն եւ անձնուէ ծառայութիւն մը, որ մեծապէս զնամնուած է Միարանուրեան կողմէ։

Տէր վարձառէ՝ զին իր նոր օրեկանին մէջ։

ՀԱՅ ՄՇԱԿՈՅԹԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՒՆ

Բազմաթիւ արեմտահայ տաղանդաւոր գրողներ պատերազմի ընթացքին զոհուած էն առանց հայ գրականութեան կտակած ըլլովու առանձին հատորով իրենց գեղարուեստական էջերը։ Ուրիշներ դեռ պատերազմէն առաջ մեռած են ցանուցիր թողլով իրենց երգերը՝ զանազան օրաթերթերու և պարբերականներու մէջ։

Հայ ժողովուրդի համատարած թշուառութեան, ընթացիկ հոգերու ու պանդուխտ էինքի բազմաթիւ դժուարութեանց հետեւանքով, հայ մտաւորականութիւնը, պահուստ ու ցանուցիր ինք ալ պատերազմի դադարումէն ահա՛ տասը տարի յիտոյ տակաւին հաւաքական որ եւ է լուրջ ձեռնարկ չ'ըներ ամփոփելու եւ հրատարակելու համար հայ գրչի այդ ազնիւ աշխատաւորներուն ցրուած էջերը։ Համեմատական հանգիստի օրեր են այսուհանդերձ ու պէտք է որ այլևս կատարուի այդ աշխատանքը։

Զայն կատարելու համար՝ պէտք է սկսիլ անմիջապէս աշխատանքի, մեկնելով համաստ ու ժողովրդական ծրագրէ մը։ Այսպէս է որ Փարիզ ապրող ու գրականութեամբ և հայ մշակոյթով շահագրգուռած կարգ մը անձեր՝ այս նպատակով կազմած են Նահատակ Գրագետներու Բարեկամներ անունով հրատարակչական մը որ պարբերական հրատարակութիւններով պիտի աշխատի փրկել արևմտահայ նահատակ կամ մեռած պրագէտներու երկերը՝ ցրուած զանազան պարբերականներու կամ թերթերու մէջ։

Այս ծրագիրը իրագործելու համար Զեղ կը դրկուին նուիրատոմսեր՝ կոչ ընելով Զեր սիրոյն գէպի հայ գրականութիւնը ու խնդրելով որ զանոնք ամենակարճ ժամանակամիջոցի ընթացքին ընդունիք և տարածէք ձեր բարեկամներու շրջանակին մէջ ու այս վերջին պարագային նուիրատուներու անուններուն եւ հասցէններուն հետ միասին դրկէք մեր գանձապահի հասցէին։ Այս նուիրատոմսերուն փոխարէն հրատարակչականը պիտի դրկէ իր առաջին իսկ հրատարակած գիրը անմիջապէս որ լոյս ընծայուի։

Աւելի լայն գաղափար տալու համար սկսուած աշխատանքի մասին ահա Զեղ մեր ծրագրէն կէտեր՝

Ստորեւ անուններնին նշանակուած անձերը։—

Ս. Գրացեան, Մկրտիչ Պարամեան, Լեւոն Մողեան, Բժ. Լ. Գրիգորեան, Մկրտիչ Երիցանց, Կարօ Սասունի, Ե. Նարդունի, Վազգէն Շուշանեան եւ Օհան Կարօ Փարիզի մէջ կազմած են հրատարակչական մարմին մը «ՆԱՀԱՏԱԿ ԳՐԱԳԵՏՆԵՐՈՒ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» անունով եւ հետեւեալ ծրագրով։

1. — Նպատակ

1. — Նահատակ Գրագետներու Բարեկամները կ'առաջարեկ հաւաքի ու հրատարակութեան տղ նահատակ կամ մեռած գրողներու երկերը՝ կցելով անոնց՝ գրողին կեանին ու զործին շուրջ ուսումնասիրութիւններ։ Այս հրատարակութեանց ընթացին նախապատուրին կը տրու այն նահատակ հեղինակներուն որոնցու առանձին հասորով լոյս տեսած երկեր չկան։

2. — Միջոցներ

2. — Այս ծրագրին զործադրութեան որպէս սկզբանուրուրին եւ մէկ անգամուած համար՝ լոյս կ'ընծայուին նուիրատուներ՝ հատը մէկ տղար՝ բարձր սակով դրամ ունեցող երկիրներու եւ 20 ֆր. բոլոր միւս երկիրներու մէջ։ Այս տմբերուն արժեիր հետազային կը վերադարձի հրատարակուած գրենով։

15. — Հրատարակչականը տարին անգամ մը հաշին կուտայ նախ համառօս տեղեկագրութեան մը միջոցաւ՝ կցուած հրատարակուած հասորին ու երկրորդ հայերէն քերերու մէջ։

16. — Հրատարակուած հասորներու վաճառութեան զոյցած բոլոր հասորները կը յաշացուին նոր հասորներու հրատարակութեան։

«Նահատակ Գրագէտներու Բարեկամներու» հասցէն։

ԲԺ. Լ. Գրիգորեան

- Ծանօթ ազգաւեր մատենագիր Ցիսր Միհրան Յ. Սկրիանց Նորշուղայեցի, Կալկարային, Սիրուի դրկած է իր զործերէն մէջմէկ օրինակ, իննազիր յիշասակագրութիւններավ։ Սիրու իր խորին օնորհակալիքը կը յայտնէ մեծայարդ նույրասութիւն։**
24. HISTORY OF THE ARMENIANS IN INDIA, from the earliest time to the present day, by MESROVB J. SETH. Armenian examiner at the university of Calcutta. Published by the author at II Wellesley Square, E. Calcutta, Mdccecxv. p. 8° 190.
25. Բաց նամակ Մեսրովայ Ցակոր Սէթիանց Նորդաղյեցոյ որ ի Կալկաթա Հնդկաց՝ առ լուել բանիմաց հայրենակիցս իւր որք ի Նոր-Ջուղա, յԱսպահան՝ եւ Հնդկաստան, ի Բրմաստան, ի Չափա, յԱնգլիա եւ յայլ տեղիս. մեծ 8° էջ 8, բազմագրած։
26. THE SOCIETY OF MEKHITAR by Mesrovb J. Seth. Calcutta 1924. 8° p. 26.
27. THE REPUBLIC OF ARMENIA, A Public Lecture delivered on Sunday, the 29th June 1924, at the Hall of the Armenian College. By Mesrovb J. Seth. Calcutta. 1924. 8° p. VI+77.
28. Գրիչ Ասկերից Մատենագրին Մեսրովայ Գալթիան Թաղիածանց եւ կենսագրական ակնարկ. գրեաց Մեսրով Ցակոր Սէթիանց. Տպ. Վենետիկ. Ս. Ղազար 1926. էջ միջակ 8° 31։
29. ARMENIANS AND THE EAST INDIA COMPANY. By Mesrovb J. Seth. [A paper read at the Eighth Meeting at the Indian Historical Records Commission held at Lahor in November 1925.] Calcutta 1926. g. 8° 16.
30. HINDOOS IN ARMENIA 150 years before Christ. By Mesrob J. Seth. [A paper read at the Ninth Meeting of the Indian Historical Records Commission held at Luck, now in December, 1926.] Calcutta. 1927. g. 8° 16.
31. A Lecture delivered at «Galstaun Park» By Mr. Mesrob J. Seth. on Sunday evening, the 24th day of April 1927, on the Occasion of the celebration in Calcutta of the twenty-first Anniversary of the ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION p. 7։
32. ARMENIANS AT AGRA AND GWALIOR From days of Akbar the great to the Indian Mutiny of 1857, by Mesrovb J. Seth, M. R. A. S. (London). A paper written for the Twelfth Meeting of the «Indian Historical Records Commission», held at Gwalior, in December, 1929. [Reprinted from Vol. XXXIX, Part I, of «Bengal Past and Present»], Calcutta. 1930. p. 26.
33. PAULE HENRY - BORDEAUX, Antaram de Trébizonde. Roman. Albin Michel Éditeur, 22, Rue Huyghens. Paris (14°). 8° p. 315. Prix. 15 Francs.
34. ԱԶԻՒՆ ՎԱՐԻՉՆԵՐԸ. Բ. Մաս, գրեց (Դարապաշեան) Սեւյնըրեան Թովմաս, Տպ. «Սահակ-Մերոպ», Գանձիրէ, 1930, 8° էջ 64. Գին 5 ե. Դ.
35. ԱՂԲԱՏԱՄՆԱՄ ՀԵԿԵՐՈՒԹԵԱՆ ԲԱՐԻԺԻ ՀԱՅՈՅ ՏԵՂԵԿԱՏՈՒԹԻՒՆ. 39րդ Տարեցրանի—1929. էջ 8° 42. Գեղարուեստ. Հայ. Տպարան կ. Մաթիկեան. Բարիիզ։
36. Աղջային Մատենագրան. Ճիր. ՑԱՐԱՆՆՔ ՀԱՅ ՆԱՀԱՏԱԿԻՆ. Ծիւզուրիցներ Յաւիտենական Քաղաքից. Գրեց Ալ. Սարուխան. Վիեննա Միսիթարեան Տպարան, 1930. 8° էջ 128. Գին 7 Չույցերական Ֆրանք 1, 50։
37. ԹՈՐՈՌ ԵՎԱԱԱՅ կատակերգութիւն 2 արար], Հեղինակ՝ Կ. Պինակ, Հրատարակ. «Այնուն» Մատենաշարք. Թիւ 2. Տպ. Կ. Տօնիկեան. Պէրութ. 8° էջ 18. զին՝ 3 Ֆրանք. Հասցէ փոսթարկ Թիւ 718։
38. ԵՐԱԿԻՒՐ — ԿԱՆՈՆԱԳԻՐ Հայ Ռւուցչական Միութեան Լիբանանի, 1930. Տպ. «Հրազդան» Պէյրութ. 1930. 8° էջ 14։
39. Մատենացար Բուժանք Թիւ 3.— Տորթ. Լ. Դրիգորեան. ԱԱՐԴ ՄԸ ՇԵԽԵՆՔ կամ Մարդկային մարմին կազմախօսութիւնը, բնախօսութիւնը եւ համառօտ ծանօթութիւններ ախտարանութեան եւ առողջապահութեան մասին։ Տպ. Փարիզ 1930. լայն 8° էջ 188. Գին. . . .
40. ԿՈՆԴԱԿ ԿԻՐԱԿԻՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԵՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ, Կիրկիոյ Սահակ Բ. Կթղկոփ. Կողմէն տրուած 1930 Յուլիս 29ին. 4° էջ 8. Տպագրութիւն Սըրբոց Ցակորեանց, Երևանդէ։
41. ՅՈՒՇԱԳԻՒՐՔ Աստուր Յ. Մալարեան. Թրակիոյ Հայութներու. (Տպ.) Սելամիկ, 1929. 8° էջ 640. Գին 100 Տրամի։
42. ՀԱՅՐԵՆԱՍԻՐ ԵՒ ԱՆԲԱԿՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ. Եղուար Սարկանց Ասկերիչեան։ Տպգր. Արցո Ցակորեանց, Երևանդէ. 1930. էջ 16. Գին 1 Ճիլին։
43. ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ. Ցովիաններ Աւետիսեան։ Տպ. Կ. Տօնիկեան, Պէյրութ. 1930. էջ 31. Գին 20 Ս. Դ. . .
44. 1931 ՊԱՏԻ ՕՐԱՅՈՅՑ. Մըրազան Մատենաց. Ա. Տէր Ղազարեան։ Տպ. Գուէն. Հայէպ. Գին 5 մք. Արտասահմանի համար։
45. ՎԱՀԱԳԻՆԵԱՆ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐ. Գ. Գեղարքունիք. Վիսիրաւեան Տպարան. 1930. էջ 83։
46. ԱՅՍԹԻՍ ԱՊՐԵՑԱՆՔ. Ցով. Աւագեան. Նիւեր. 1930. էջ 135. Գին 1 Տօնա։
47. Եանհակ Գրագէներու Բարեկամներ. Մատենաց թ. 1. Ուսիրէն ԶԱՐԴԱՐԵԱՆԻ ԱՄԲՈԴԶԱԿԱՆ ԵՐԿԵՐ Ա. Արակ էցեր եւ Հետեարեն. Փարիզ. 1930. էջ 215. Բ.
48. ԳՐՈԱՆԻ ՏԱՐԵՑՈՅՑ. Սիմոն Գարամանեանի, 1931, ճբ. Տարի. Տպ. Կ. Պոլիս, 1930. 8° էջ 223. Գին 8 մքանի 40 սենր։

